

5013-5016

28f.6  
f-93 1857



ՄԻԶԱԿ

# ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆ

ՈՒՂՂԱՓԱՌ ՀՈՒՍՈՅՑ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ Ա. ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՇԱՐԱԳՐԵԱՅ

ԳԱԲՐԻԷԼ Վ. ԱՅՎԱԶՈՎՍՔԻ

Առաջնորդ Պետականից էւ Նոր Նախիջեւնի :

*Տպագրեալ հրամանաւ*

ՏԵՂՈՆ ՅԱԿՈԲԱՅ

Ասուածընիր Պատրիարքին Կուտանդնու պօլսոյ :

ԻՊԵՏՍ ԱԶԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՑ

ՓԱ. ՐԻ Զ

ՏՊԱԳՐԱԿԱՐԱՆ ԱՐԱՄԵԱՆ

1858

Փարիզ. — Տպագրատիւն Առաքեան.

Paris. — Typ. arménienne de Walder, rue Bonaparte, 44.



281. 6

ՄԻԶԱԿ

# ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆ

ՈՒՂՂԱՓՈԽ ՀԱՒՏՈՅ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

---

ՀԱՐԱԳՐԵԱՑ

ԳԱԲՐԻԷԼ Վ. ԱՅՎԱԶՈՎՍՔԻ

Առաջնորդ Պետրապիոյ և Նոր Կալիջեւանու :

---

Տպագրեալ հրամանաւ.

# ՏԵԱՌՆ ՅԱԿՈԲԱՅ

Ասուածընիր Պատրիարքին Կ. Պօլսոյ :

---

ԻՊԵՏՍ ԱԶԴԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱԵԱՑ

---

ՓԱՐԻԶ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ

---

1858

ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

103786-A2

446

40

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ

## ՅԱՌԱԶԱԲԱՆ.

Հայկազեան Վարժարանիս աշակերտաց պիտոյիցն համար յօրինուած էր այս ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆ, որ թէ եւ համառոտ՝ բայց իւր մէջը կամփոխէ զամենայն որ ինչ Քրիստոնէի մը համար կարեւոր են իգիտել։ Սակայն բարեսէր ազգայինք շատ անզամ փափագ ցուցուցած ըլլալով արժանապատիւ Գարրիէլ Առաջնորդ վարդապետին՝ որ շնորհէ զայս իվայելու բոլոր մանկանց ուխտի Հայտառանեայց Եկեղեցւոյ, արդ հաճեցաւ նա անոնց թախանձանացը զիջանիլ։

Մեք աւ այս կարեւոր զրքոյկը տալագրելու եւ սիրելի Ազգերնուս նուիրելու ժամանակ՝ բոլոր բաղձանքնիս այն է, որ մեր ուսումնասէր տղայքը՝ կըթուին

ի՞րանանգս հաւատոյ, բարեպաշտ ազ-  
գայինք՝ հաստատուին եւ հաստատեն  
զոյլս, եւ օտարք՝ հակառակորդքն կամ  
Թշնամիք Սուրբ Եկեղեցւոյս Հայաստա-  
նեայց, ճանչնան, իմանան թէ ինչ ճըշ-  
մարիտ հիման վրայ է հաստատեալ մեր  
Առաքելական Սուրբ Եկեղեցին, եւ սովորին  
այսուհետեւ իրենց ծուռ նոխա-  
պաշարմունքներովք չքամբասել Քրիս-  
տոսի անարատ Հոգը, որուն եթէ  
անայլայլելի որբաթեանը կուզեն ճշմա-  
րիտ դաստատան ընել՝ կամ խելամուտ  
լինել, թող այսպիսի Վարզապետարանէ  
մը ճանուչեն կամ ուսանին՝ զոր Ազգային  
Հոգեւոր ժողովը քններ է եւ ընդուներ,  
եւ զոր մեր Սուրբ Եկեղեցւոյ վեհագոյն  
Գլուխներէն մէկը կհրամայէ որ տպա-  
զրուի ու բոլոր Ազգային վարժարանոց  
մէջ ընդունուի :

Emporium of the world

Capital of the world

Capital of the world



Այդախնեացդ է արքայութիւնն Աստուծոյ ։

ազգին պարագանելի և սեղմանական պատճեն է Ա. Օ.  
բանված պատճեն մասնաւութեան մաքսան մասնաւութեան  
ինքը այսուհետեւ ու այս և յայլը պահանջման  
մասնաւութեան մաքսան մասնաւութեան է Ա.

### ՄՍ.ՄՆ Ա.Ո.Ա.ԶԻՒՆ

Հայոց առաջնահանձնական պատճեն այս  
պատճեն պատճեն առաջնահանձնական պատճեն է Ա. Զ.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ՄԱՍԱՆՑ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱԽՏՈՅ

Յ Ա Մ Տ Ա Տ Ա Լ Յ

### ԴԱ.Ա.

Մարդուս վախճանը.

Հարցումնի. Մարդուս ամենէն առելի ինչ  
բանի կրաղձայ:

Պատասխանի. Երջանիկ ըլլալու :

Հ. Ճշմարտապէս երջանիկն ովէ:

Պ. Ով որ դերագոյն բարին ունի, ու յափ-  
տեան սլիտի ունենայ:

Հ. Գերագոյն բարին ինչ է:

Պ. Աստուած, մենք Աստուածոյ համար եղած  
ենք, ինքն է մեր միմիայն վախճանն և երջանի  
կոթիսնը:

Հ. Եց աշխարհին մէջ ճշմարտապէս ելու  
չանիկ ըլլալը կարելի քանի է:

Պ. Ո՛չ, այս աշխարհքիո մէջ մարդս միայն  
յաւիտենական երջանկութեան յուսովը կրնայ  
երջանիկ ըլլալ, և այն ևս անկատար կերպով։

Հ. Յաւիտենական երջանկութեան համանե-  
լու համար ինչ ընելու է։

Պ. Պէտք է որ մարդ կրցածին չափ զԱսու-  
ւած ճանչնայ, սիրէ ու որաշոէ։

## Դ.Ս.Բ.

### Ա. ս ո ւ ա ծ.

Հ. Աստուած ինչ է։

Պ. Աստուած է ամենասպարզ Հողի և ամենա-  
կատար էակ։

Հ. Աստուած Հողի է ըսելով ինչ կլամանու։

Պ. Ըսել կուզեմ թէ ոչ մարմին ունի, ոչ կեր-  
պարանք, ոչ ձեւ, ոչ դոյն. ուստի մեր զգայու-  
թեանց տակ չընկնիր։

Հ. Ամենամկատար էակ ինչն կը առ Աստուածոյ։

Պ. Վասն զի ամէն կատարելութիւնն ունի։

Հ. Այն կատարելութեանց մէկքանին լսէ։

Պ. Աստուածոյ կատարելութեանց զիստորնե-  
րը տառնք են. որ անսկիզբն է և տնկալինան,  
յաւիտենական, ամենամկարող և անփոփոխ, առ  
մէն բան գիտէ, ամէն բանի տէր ու տոեղծող է.  
ամէն տեղ է, ու ամէն բան կկառավարէ։

Հ. Ինչէ՞ն կիմանանք մենք որ մէկ Աստուած  
մը կայ :

Պ. Երբոր երկինքն ու երկիրս կդիտենք, ու  
մեր վրայ ալ կնայինք, մէկէն կհասկընանք,  
որ ասոնց ամենուն ալ միմիայն սպեղծող մը  
կայ, և ահա այն է Աստուած :

Հ. Օրինակով մը հասկըցուք ըսածդ :

Պ. Սյս տունը ինքիրմէն շինուած է ըսելը  
անմտութիւն է. տակից ալ տռելի մեծ անմտու-  
թիւն է կարծելը թէ այս հրաշաղի կարգաւորու-  
թեամբ սուեղծուած աշխարհքը՝ կամ զիափան-  
ծով եղեր, կամ այլ և այլ աստուածներէ սուեղ-  
ծուեր է :

### ԴԱՍ Գ.

#### Սուրբ Երրորդութիւն.

Հ. Միայն մէկ Աստուած կայ :

Պ. Սյս. և մէկէն աւելի չկընար ըլլալ :

Հ. Հապտ Հայր, Որդի և Հոգին սուրբ մէյմէկ  
Աստուած չեն :

Պ. Ո՛չ անօնք թէ ոլէտյերիս անձինս մէկմէ-  
կէ զանազանեալ են, բայց միմիայն են յանրա-  
ժան Աստուածութիւն :

Հ. Երեք անձինքը ինչու միմիայն Աստուած  
կըստին :

Պ. Վասն զի Երեքն ալ մի և նոյն Սատուածութիւնն ունին :

Հ. Ինչով մէկմէկէ կղանազանին :

Պ. Սառվ որ Հայրը Որդի չէ, Որդին Հոդին սուրբ չէ, և Հոդին Սուրբ ոչ Հայր է և ոչ Որդի:

Հ. Հայր, Որդի, և Հոդին Սուրբ Սատուած են:

Պ. Այս Հայր Սատուած է, Որդին Սատուած է, Հոդին Սուրբ Սատուած է. բայց այս Երեք անձինքը միայն մէկ Սատուած են :

Հ. Սուաջին անձը ինչու Հայր կըսուի :

Պ. Վասն զի իյափառենից ծնեալ է զՈրդին գհամագոյակից իւր :

Հ. Որդին համագոյակից Հօր լսելով ինչ կիմանաս :

Պ. Կիմանամ որ նոյն բնութիւնը, նոյն դոյտիւնը, նոյն աստուածութիւնն ունի՝ զոր ինչ և Հայր:

Հ. Համագոյակից Հօր խօսքը մեր լեզուին մէջ որիշ ինչ կերպով կըսուի :

Պ. Նոյն ինքն իրնուրեմէ Հօր. այսինքն, Հօր Սատուածոյ նոյն բնութենէն :

Հ. Երկրորդ անձը ինչու Որդի կըսուի :

Պ. Վասն զի ծնեալ է իՀօրէ իյափառենից որպէս բան խմաց :

Հ. Հոդին Սուրբ ինչու համար Երրորդ անձն կըսուի :

Պ. Վասն զի Հողին Սուրբ բղիսէ իկամաց Հօր Սէր' որպէս ջուր յականէ, և առնու կամ յառա ջադայի յ՛՛լրդւոյ որպէս յաղըերէ' իյաւիտենից :

Հ. Ուրեմն հաւատամքին մէջ այս խօսքս կըր նանք տաելցընել Հոդւոյն Սրբոյ համար թէ « Որ իՀօրէ և յ՛՛լրդւոյ բղիսի : »

Պ. Ո՛չ . զի Սուրբ Հարք մեր նվիշական հաւ ւատամքն ընկալան, և անոր վրայ միտյն առ հարիի քանի մը բացսատրական բառեր գրին տեղ տեղ, բայց ամենելին նոր խմաստ տուող բան և խօսք չաւելցուցին, ապա մենք ալ պարտական եմք անոնց հետքէն չզարտուղիլ :

Հ. Սրդեօք Հայրն Աստուած յառաջ է ժամանակաւ քան զի լրդի և զՀողին Սուրբ :

Պ. Ո՛չ . Երեքն ալ յաւխտենական են, ուստի և մշտնջենաւորակից կըսուին, ոչ ոկտղըն ունեցած են, և ոչ ալ վերջ պիտի ունենան :

Հ. Երեք անձինք կարողաթեան, մեծոթեան, կատարելութեան կողմանէ իրարմէ զանազանութիւն չունին :

Պ. Ո՛չ . այլ հաւասար են յամենայնի :

Հ. Ենչու համար :

Պ. Վասն զի Երեքն ալ նոյն աստուածութիւնն ունին, որով և են միմիայն Ամենակարող, մի միայն Ամենամեծ, և միմիայն Ամենակատարեալ Աստուած :

Հ. Ի՞նչպէս կրնայ ըլլալ որ երեք անձինքը  
դանազանին իրարմէ ու մի և նոյն Աստուածն  
ըլլան :

Պ. Խորհուրդ մի է այս՝ արդարեւ մեր մտացը  
անքննելի, բայց և կիսասովանիմք, և անտա-  
րակոյս կհաւատամք վասն զի Սատուած յայտ,  
ներ է սուրբ Գրավք :

Հ. Այս խորհուրդը ինչ կըսուի :

Պ. Խորհուրդ ամենասուրբ Երրորդութեան :

## ԴԱՍ Դ.

### ԱՏԵՂԾՈՒՅՆ ԱԺԽԱՐԻՒԻ.

Հ. Զատուած ինչն կճանչնամք :

Պ. Եր արարածներէն :

Հ. Աստուծոյ արարածները որո՞նք են :

Պ. Երկինքն ու երկիրս իրենց մէջի բաներով:

Հ. Երկնքին ու երկրին մէջ եղած բաներն ո-  
րո՞նք են :

Պ. Հրեշտակը և մարդիկ, արե, լուսին և աս-  
տեղք, բոյսք և կենդանիք, ջուր, հող, օդ, կըակ  
և այլ ամէն բան :

Հ. Աստուած ինչպէս ստեղծեց այդ բաները :

Պ. Եր խօսքովը՝ այսինքն՝ « Ասաց և եղեն : »

Հ. Ասաց և եղեն ըսելով ինչ կիմանաս :

Պ. Կիմանամ որ Աստուած կամեցածին ովէս  
ոչնչէն ստեղծեց ամէն բան :

Հ. Ոչընչէն ստեղծել ինչ ըսել է :

Պ. Ըսել է թէ այն բաներուն մէկն ալ առաջ չկային, և Աստուած Երբոր կամեցաւ՝ ստեղծեց:

Հ. Ուրեմն այս աշխարհս, և ինչ որ կաեսնենք, ան ամենն ալ առենով չկային :

Պ. Ո՛չ առկէ վեց եօթը հազար՝ կամ շատ շատ միլիոն մըտարի առաջ այս բաներս բնաւ չկային:

Հ. Ուրեմն անկէ առաջ ինչ կար :

Պ. Միայն Աստուած, Հայր, Որդի և Հոգին Սուրբ :

Հ. Ո՞ր էր Աստուած :

Պ. Ինքն յինքեան, այսինքն ինքնիրեն մէջ, ինչպէսոր ամէն բան ալ ինմա և նովաւեղած է :

Հ. Ի՞նչ բանի համար ստեղծեր է Աստուած զաշխարհս :

Պ. Եր փառացը համար, այսինքն՝ որպէս զի իր արարածները զինքը ճանչնան, սիրեն ու պաշտեն :

Հ. Աստուած որչամի առենի մէջ ստեղծեց դաշխարհս :

Պ. Վեց օրուան մէջ :

Հ. Առելի շուտով չէր կրնար ստեղծել :

Պ. Այն. Եթէ կամենար՝ մէկ բոսկի մէջ ալ կարող էր ստեղծել, վասն զի ամենակարող է :

Հ. Արարածոյ մէջ ամենէն կատարեալները որհնք են :

Պ. Հրեշտակը և մարդիկ :

## ԴԱՍ Ե.

Հրեշտակի եւ Դեմ.

Հ. Հրեշտակն ինչ է :

Պ. Հոգեղբէն արարած, որ առանց մարմար  
սպրելու համար եղած է :

Հ. Աստուած ինչու ստեղծեց հրեշտակները :

Պ. Որպէս զի երջանիկ ըլլան, և զինքը վա-  
սառորեն :

Հ. Հրեշտակաց երջանկոթիւնն ինչ է :

Պ. Զաստուած ճանչնալ, սիրել, և յափ-  
տեան ժառանգել :

Հ. Ամենայն հրեշտակը ալ ունին այս երջան-  
կոթիւնը :

Պ. Ո՛չ թէպէտ ամենքն ալ ունին, բայց  
ոմանք իրենց հոգարտոթեամբը զրկուեցան  
անկէ :

Հ. Երջանիկ հրեշտակները որոնք են :

Պ. Անոնք որ Աստուծոյ հաւատագիմ մնային:

Հ. Թշուառացեալ հրեշտակները որոնք են :

Պ. Անոնք որ առաստամբեցան յԱստուծոյ, և  
կամեցան ինքնազլուխ ըլլալ, զիանալով թէ  
տանկով Աստուծոյ նման և Աստուծոյ հաւատար  
իլրնան ըլլալ :

Հ. Երջանիկ հրեշտակները ինչ կըտին :

Պ. Բարի հրեշտակ, կամ ողարգալէս Հրեշտակ:

- Հ. Ապստամբը հրեշտակները ինչ կըսուին :
- Պ. Զար հրեշտակ, կամ Դև, Սատանայ, Այս,  
Զար, Խաւարային ողի, և այլն :
- Հ. Գևերը միշտ չար եղած են :
- Պ. Ո՛չ. անոնք ալ ուրիշներուն պէս բարի  
ստեղծուեր էին, բայց իրենց մեղքովը չարա-  
ցան :
- Հ. Բարի հրեշտակաց դլխաւորները որո՞նք են:
- Պ. Միքայէլ և Գաբրիէլ :
- Հ. Դիւաց դլխաւորն ինչ կըսուի :
- Պ. Սաղայէլ, կամ Արուսեակ, որ և Սատա-  
նայ ալ կըսուի :
- Հ. Հիմա հրեշտակները ճւր են :
- Պ. Յերկինս, ուր զԱստուած կտեսնեն, ու  
կիառաւորեն յաւիտեան :
- Հ. Ուրիշաբարածոց հետինչ յարաբերութիւն  
ունին :
- Պ. Երբեւ պաշտօնեայք Աստուծոյ իր հրաման-  
ները անոնց վրայ կկատարեն :
- Հ. Մարդկանց վրայ ինչ մասնաւոր դորձ  
ունին :
- Պ. Մարդկանց պաշտպան ու պահապան են :
- Հ. Զար հրեշտակաց ինչ պատիժ տուաւ Աս-  
տուած :
- Պ. Դժոխքին յաւիտենական տանջանքը :
- Հ. Ամէն սատանաներն ալ դժոխոց մէջ են :
- Պ. Ամէնքն ալ յաւիտենական տանջանքի

դաստարաբանեալ են, թէպէտ և յօդս կամ խլես  
բայ երկրի ալ երբեմն կափոխ :

Հ. Երկրիս վրայ ինչու կափոխ :

Պ. Որպէս զի զմարդիկ փորձեն, և եթէ կրնան,  
անոնց վնասալ հասցոնեն, ու զանոնք ալ իլենց  
պէս թշուառ ընեն :

Հ. Երկրիս վրայ մինչեւ Երբ սլիտի կրնան կե-  
նալ սատանաները :

Պ. Մինչեւ աշխարհիս վերջը, առա դժոխքը  
սլիտի փակուին :

## ԴԱՍ Զ.

### Մարդիկ.

Հ. Մարդս ինչ է :

Պ. Բանաւոր արարած, բաղկացեալ ինողոյ  
և իմարմնոյ :

Հ. Ինչու բանաւոր արարած ըսիր :

Պ. Վասն զի բանականութեամբ կշարժի,  
ըրածը զիտէ, և չարն ու բարին կճանչնայ :

Հ. Ի՞նչ բանէ ստեղծեց Աստուած մալուս  
մարմինը :

Պ. Հողէն :

Հ. Մարդուս հողին ինչ է :

Պ. Անմահ էակ մըն է՝ մարդկային մարմնոյ  
հետ մխացած :

Հ. Մարդս ինչու ստեղծուած է :

Պ. Հրեշտակաց պէս երջանիկ ըլլալու համար:

Հ. Մարդս ինչ վիճակի մէջ ստեղծուեցաւ :

Պ. Սուրբ, արդար և անմեղ վիճակի մէջ :

Հ. Մարդս մահկանացն ստեղծուած էր թէ  
անմահ :

Պ. Մարդս անմահ մնալու համար ստեղծուած  
էր, ուստի ոչ հիւանդութիւն սլլոտի ունենար,  
ոչ ցաւ և ոչ տառապահք :

Հ. Ուրեմն մենք ինչու այսչափ թշուառու-  
թիւն և վիշտ կքաշենք թէ հոգեսոր և թէ մար-  
մնաւոր, ու կմեռնիմք ալ :

Պ. Վասն զի մեր նախածնողքը մեղանչեցին  
ընդդէմ Աստուծոյ :

## ԴԱՍ Է.

Աղամ եւ Եւա, ու իրենց մեղքը.

Հ. Մեր նախածնողաց անոնները ինչ են :

Պ. Աղամ և Եւա :

Հ. Ինչու նախածնողք կը առ անոնց :

Պ. Վասն զի ամենայն մարդիկ ալ անոնց սե-  
րունդն են :

Հ. Ի՞նչ կերպով ստեղծեց Աստուծ Աղամ  
և Եւան :

Պ. Աղամը հողէն, ու Եւան Աղամայ մէկ  
կողէն :

Հ. Աղամ ու Եւա առաջ նոր բնակեցան :

Պ. Գրախոտին մէջ :

Հ. Գրախոտը ինչ էր :

Պ. Գեղեցիկ սրաբուշեղ մը՝ ամէն տեսակ պատող ներով լեցուն :

Հ. Մարդկանց կեանքը ինչպէս պիտի ըլլար զրախատին մէջ :

Պ. Հանդիսաւ ու երջանիկ. պիտի աշխատէին առանց յոդնելու, զՅատուած պիտի վատուածըին առանց ձանձրանալու, երկինք պիտի վերանային առանց մեռնելու, ու հան յափտեան երանելի պիտի ըլլային :

Հ. Ի՞նչպէս կորանցուցին Աղամ ու Եւան այս երջանկութիւնը :

Պ. Մեղանչելով :

Հ. Մեղքերնին ինչ էր :

Պ. Աստուծոյ հրամանին մտիկ չընելով՝ արդիւած պառաղը ուտել :

Հ. Ի՞նչ կերպով ըրին այն մեղքը :

Պ. Եւան սատանայէն խարուեցաւ, Աղամ ալ Եւայի խօսքին մտիկ ըրաւ, ու կերաւ արդիւած պառաղէն :

Հ. Սատանան ինչ կերպով խարեց Եւան :

Պ. Օձի կերպարանք մտած՝ խարէւական խօսամոնքներով :

ԴԱՅ Ը.

Աղամայ եւ Եւայի պատիժը ինչ

Հ. Աղամայ ու Եւայի յանցանաց պատիժը ինչ  
եղաւ :

Պ. Մարմնաւոր ու հոգեոր թշուառութիւններ,  
այս աշխարհս և իհանդերձեալն :

Հ. Մարմնաւոր թշուառութիւնները որո՞նք են :

Պ. Տառապանք, հիւանդութիւնք և մահ :

Հ. Հոգեոր թշուառութիւնները որո՞նք են :

Պ. Տղիտութիւն, ցանկութիւն, և սատանային  
իշխանութեանը տակ մնալ :

Հ. Ցանկութիւն ըսելով ինչ կիմանաս :

Պ. Մեղանչելու հակամիտութիւն՝ նաև այլա-  
մայ :

Հ. Այս աշխարհիս վրայ ուրիշ ինչ թշուա-  
ռութիւն ունեցան :

Պ. Աստուծոյերեսէն ընկան, դրախտէն զուրա  
ձկուեցան, ամենայն անասնոց վրայ ունեցած  
տիրապետութենէն զրկուեցան :

Հ. Իհանդերձեալն ինչպէս թշուառացան :

Պ. Արքայութեան դուռը իրենց դէմ փակուե-  
ցաւ, ու դժոխոց գատապարտութեանը արժա-  
նապյան :

Հ. Աղամայ ու Եւայի յանցանքն ու պատիժ-  
ները անոնց սերնդոյն ալ անցան :

Պ. Այս ուստի և ամեն մարդ անոնց յանցանացը մէջ կծնանի :

Հ. Այն յանցանքը ինչ աեսակ մեղք կըսուի :

Պ. Աղամայ մեղք, կամ Սլզընական մեղք :

Հ. Ենչէն յայտնի է թէ ամեն մարդ խալըդընական մեղք կծնանի :

Պ. Գլխաւորապէս ասկից որ Աստուած այնպէս յայտներ է Եկեղեցւոյ :

## ԴԱՅ Թ.

### Խոստումն Մեսիայի.

Հ. Աղամայ, Եւայի, ու իրենց մերնդացը յոյս չկար Աստուածոյ հետ հաշտուելու :

Պ. Ամեննեին, թէ որ Աստուած չողորմէր իրենց :

Հ. Ենչպէս ողորմեցաւ Աստուած մարդկանց:

Պ. Խոստացաւ որ Փրկիչ մը զրկէ իրենց :

Հ. Փրկիչ ըսելով ինչ կիմանաս :

Պ. Միջնորդ մը ընդ Աստուած և ընդ մարդկիկ սաստանայի գերութենէն զանոնք աղասոսդ, մեղքերնին քաւող, զիրենք Աստուածոյ հետ հաշտեցընող, ու արքայութեան դռները առջենին բայող :

Հ. Մարդիկ բայարձակալէս կարօտ էին այս-

սլիտի փրկչի մը կամ միջնորդի մը դաբուն :

Պ. Այս առանց անոր դժւագ պէս Սատուծոյ Երեսէն ընկած սլիտի մնային :

Հ. Այն միջնորդը ինչպիսի անձ սլիտի ըլլար :

Պ. Սատուծ և մարդ միանդամայն . ասդաթէ ոչ, չէր կրնար հատուցումն ընել Սատուծոյ՝ մարդկանց մեղացը համար :

Հ. Այս փրկիչը երբ եկաւ աշխարհք :

Պ. Աղամայ մեղանչելէն երկար առեն ետքը:

Հ. Փրկիչը աշխարհք դալէն առաջ՝ ինչ անուններ կուսային իրեն մարդիկ :

Պ. Մարդիկ զանազան անուններ տուին իրեն, անոնց մէջ առելի հռչակուածն էր Մեսիա անունը :

Հ. Մեսիային դալէն առաջ մեռած հոգիները ամէնն ալ դատապարտեցան :

Պ. Ո'չ, շատ մարդիկ առաջ ալ կրցան փրկութեան արժանաւոր դործքեր դործել, և դալու Մեսիային արդեւամբքը այն դործքերնին Աստուծոյ հաճոյ եղան, ուստի և մեղաւորաց պէս իդժոխս չդատապարտեցան :

Հ. Այն մեռած հոգիները յառաջ քան զգաւուստ Մեսիային արքայութեան վասաց հասան:

Պ. Ո'չ, այլ զոդ Արքահամու ըստած տեղը արդելեալ կային, և կապասէին դալստեան Մեսիային որ արքայութեան վասացը հացունէ զիրենք :

Հ. Ե՞նչ բնելու էր մարդս որ Մեսիային գալու տենէն առաջ ալ վրիարար ճանապարհի մէջ դանուէր :

Պ. Պէտք էր որ հաւատար յԱստուած, սիրէր զնա, յուսար իՓրկիչն, և Սատուծոյ պատուի լանքները պահէր :

### ԴԱՍ Ժ.

Մարդկանց վիճակը խսեղծման աշխարհիս մինչեւ իցրեկեղեղ.

Հ. Աղամութւայինց մեղանչելէն ետելինչ կիանք անցուցին :

Պ. Աղաշխարհեցին, բայց անոնց առաջինաց չարչանքը չարչարանոք Մեսիային պիտի ըլլար արժանի Սատուծոյ, այն ալ զեռ չէր վճարուած. միայն թէ որովհետեւ արդիւնք այն չարչարանցը կայր իյԱստուած, ուստի նոյն արդեամբքը Աղամայութւայի աղաշխարհանքը հաճելի եղաւ Սատուծոյ, և ողորմեցաւ անոնց :

Հ. Մեղանչելէն առաջ զաւակ ունեցեր էին :

Պ. Ո՛չ, ետքը ունեցան, և անոր համար է որ ամէն մարդ Աղամայ մեղօքը կծնանի :

Հ. Աղամայ որդւոց անունն ինչ է :

Պ. Մենք երեքին անունը միայն դիտենք,

այսինքն Կայէն, Արէլ, և Սէթ, ուրիշ շատ  
զաւակներ ալ ունեցաւ :

Հ. Աղամայ երեք որդւոցը վարքը ինչպէս էր:

Պ. Կայէն չար մարդ էր, և իր Արէլ եղբայրը  
մեռոց, իսկ Արէլ և Սէթ՝ արդար էին :

Հ. Երեքն ալ զաւակ ունեցման :

Պ. Կայէն և Սէթ ունեցան, իսկ Արէլ ոչ :

Հ. Կայէնի որդւոց վարքը ինչպէս էր :

Պ. Գրեթէ ամէնքն ալ իրենց հօրը պէս չա-  
ռագողծ էին :

Հ. Սեթայ որդիքն ինչպէս էին :

Պ. Սեթայ ցեղը երկար ատեն բարեսկաշտ  
մնաց, բայց յետոյ այն ալ աւրուեցաւ :

Հ. Ինչէն աւրուեցան :

Պ. Չարերուն հետ խնամութիւն ընելով :

Հ. Այն ատենները արդար մարդ չմնաց աշ-  
խարհիս երեսը :

Պ. Միայն նոյ նահապեա և իր ընտանիքը  
լիլշտին իրրե արդար մարդիկ :

Հ. Ո՞վ էր նոյ :

Պ. Սեթայ ցեղէն աստուածապաշտ և երկիւ-  
ղած անձ մի էր :

## ԴԱՍ ԺԱ.

Զրիկեղին միևնույն շրեից ազգին ձեւանալը.

Հ. Աստուծած անպատճիժ թողմոց մարդկանց սպականութիւնը :

Պ. Ո՛չ . այլ համաշխարհական ջրհեղեղով սպառժեց զիրենք :

Հ. Ջրհեղեղին առենը ամենայն մարդիկ ալ մեռմն թէ ոչ :

Պ. Ամէնն ալ մեռան, բայց ի՞նոյ նահապետէն ու անոր ընտանիքէն՝ որ բոլորը մէկէն ութ հողի էին :

Հ. Որոնք էին այն ութը հողին :

Պ. Նոյ ու իր կինը, Նոյի երեք որդիքը, և անոնց երեք կանայքը :

Հ. Նոյի երեք որդուոց անունները ինչ էին :

Պ. Սեմ, Փամ, և Յարեթ :

Հ. Նոյ՝ և իր ընտանիքը ինչ կերպով աղաւեցան ջրհեղեղէն :

Պ. Տապանով մը՝ զոր նոյ նահապետը շինեց Աստուծոյ հրամանաւը :

Հ. Ջրհեղեղէն եռե մարդիկ աւելի երկիւղած եղմն :

Պ. Փիչ առենէն նորէն չարացան՝ առջինէն ալ աւելի :

Հ. Առջինէն աւելի չարանալնին ինչ էր :

Պ. Կուապաշտութիւն ընել :

Հ. Կուապաշտութիւնն ինչ էր :

Պ. Արարէին տեղը արարածները պաշտել,  
կամ որ նոյն է՝ անստեղծ Արարէին պատիւը  
ստեղծական բաներու ընծայել :

### ԴՍՍ ԺԲ.

Հրեից ազգին ձեռանալը.

Հ. Աստուած ինչ նոր պատիժ տուաւ մարդ-  
կանց՝ ջրհեղեղէն ետքը :

Պ. Թէ և թոյլտուութիւն ըրաւ որ անոնց մեծ  
մասը կուապաշտութեան մէջ մնայ, բայց ոչ  
իսպառ անտես ըրաւ զմարդիկ, մէկ զատ ժողո-  
վորդ մը ընտրեց որ պաշտէ զինքն, որպէս զի  
անոնց օրինակովը կուապաշտներն ալ իրենց  
չար ճանապարհէն դառնան :

Հ. Այն ընտրած ժողովուրդը արն էր :

Պ. Երայեցիք, որ յետոյ Խորայելացիք ըսուե-  
ցան, և մեր լեզուովը Հրեայք :

Հ. Այն ժողովուրդը ինչ կերպով ձեւացաւ :

Պ. Սեմոյ ցեղէն Արքահամ նահապետը  
զիսահակ ծնաւ, նահակ զՅակոր, Յակոր՝ որ  
Խորայելալ կըսուի, տասուերկու որդի ունեցաւ,  
որ Խորայելացւոց տասուերկու ցեղին նահա-  
պետներն եղան :

Հ. Տասուերկու ցեղերուն անուններն ըստ :  
Պ. Ուռըէն, Շմաւոն, Դեփ, Յուղա, Խսաքար,  
Զարուղոն, Գան, 'Նեփթաղլոմ, Գադ, Ասեր,  
Յովսէփ և Բենիամին : Բայց Յովսէփայ ցեղը  
երկուքի բաժնուեցաւ, այսինքն՝ Եփրեմ և Մա-  
նասէ, որ Յովսէփայ Որդիքն էին. Դեփի ցեղն  
ալ (որ զետացիք ըստեցան) սովորաբար՝ միւս  
ցեղերուն կարդը չհամարուիր :

Հ. Դեփին ցեղը ինչո՞ւ համար միւս ցեղերուն  
կարդը չհամարուիր :

Պ. Վասն զի մասնաւոր կերպով մը Աստուծոյ  
սպաշտամանը նուիրած էր, և Աւետեաց երկրէն  
բաժին չունեցաւ միւս ցեղերուն պէս :

Հ. Աստուծած ինչ կերպով ըրաւ զԱրլահամ  
Հայր Աղջին Հրէից :

Պ. Հայրենիքն հանեց, հետը ուխտ դրաւ  
և հրամայեց որ ինքն ալ՝ իր սերունդն ալ թվա-  
սուին :

## ԴԱՍ ԺԳ.

Աստուծոյ Խորայեղացւոց ըրած շնորհները.

Հ. Աստուծած ինչ շնորհքներ ըրաւ Խորայե-  
լացւոց աղջին :

Պ. Ա. Արլահամու խոստացաւ որ Մեսիայն  
անոր ցեղէն ծնանի, և ամենայն աղջք երկրի  
անով օրհնուին .

Բ. Մասնաւոր կերպով ու գոմազգան հրաշ-  
ներով պաշտպանութիւն ըրաւ Խորայելացւոց :

Գ. Օրէնք տուաւ անոնց՝ իր բարեհաճու-  
թիւնը յայտնելու համար .

Դ. Աւետեաց երկիրը խոստացաւ, ու սլար-  
դեց ալ .

Ե. Հաճեցաւ որ Տաճար մը ունենայ մէ-  
ջերնին .

Զ. Շատ անդամ ալ մարդարէներ յու-  
ղարկեց անոնց, որ աստուածաշտութեան մէջ  
մնան, և ուղղին իրենց պակասութիւններէն :

Հ. Աստուած ինչ հրաշքներով պաշտպանու-  
թիւն ըրաւ Խորայելացւոց :

Պ. Աստուծոյ ըրած գլխաւոր հրաշքները  
ասոնք են . Յովսեփայ փառաւորութիւնը,  
Եղիպատի հարուածները, Կարմիր ծովոն  
անցը, Սնապատի մէջ մանանայն, Պղնձի  
օձը, Աւետեաց երկիրին տիրապետութիւնը, և  
Հրէից՝ իրենց թշնամիներուն յաղթելը, և այլն :

Հ. Աստուած որմւ ձեռքով օրէնք տուաւ Խո-  
րայելացւոց :

Պ. Մովսէս մարդարէին ձեռքովը :

Հ. Աստուած ինչ օրէնքներ տուաւ Խորայե-  
լացւոց Մովսէսի ձեռքովը :

Պ. Ա. Տաօնաբանեայ պատուիրանքը :

Բ. Զոհից և որիշ արարողութեանց օրէնք-  
ները :

Գ. Արդարութեան և դատաստանի կանոնները :

Հ. Տառնարաննեայ պատուիլանքը ինչ կերպով տուաւ Աստուած Խրայելացւոց :

Պ. Երկու հաստքարեղէն տախտակներու վրայ դրուած :

Հ. Սեւուեաց երկիրը ով ժառանգել տուաւ Խրայելացւոց :

Պ. Յետու քաջ զօրավարը :

Հ. Աստուծոյ տաճարը ուր շինուեցու :

Պ. Երուսաղէմքաղաքը :

Հ. Ո՞վ կանգնեց զայն տաճարը :

Պ. Սոլոմոն իմաստոնը՝ որ Գաւիթ մարդարէին որդին էր :

Հ. Մարդարէները ինչ մարդիկ էին :

Պ. Արդար և սուրբ մարդիկ՝ որ Աստուած կը յուղարկէր Խրայելացւոց՝ զանոնք խրատելու միմիթարելու և ազագայ բաները զուշակելու համար :

Հ. Անոնց մարդարէացած բաներուն մէջ դիմաւորը որն էր :

Պ. Մեսիային դալուստը, վարքը, մահը, յարութիւնը, Հրէից ազգին անարդուիլը և հեթանոսաց դարձը :

Հ. Մարդարէութիւննին զրի անցոցին :

Պ. Ոմանք անցուցին և ոմանք ոչ. թէսլէտ և

Հղբողներուն մարդարէութեան պատղամներն  
ևս սուրբ Գրովք յայտնուած են :

Հ. Գրաւոր մարդարէութիւնն ունեցողներուն  
գլխաւորները որհնք էին :

Պ. Սովորէս, Սամուէլ, Պատիթ, Եսայի, Երե-  
միա, Բարուք, Եղեկիէլ, Պանիէլ, և Երկուասան  
փոքր մարդարէք :

Հ. Երկուասան փոքր մարդարէք ըսելով  
որհնք կհասկընա :

Պ. Անոնք որ միւսներուն չափ երկայն  
պրուածներ չեն թողած :

Հ. Ըսէ անոնց անունները :

Պ. Ովուէլ, Յովել, Սամով, Արդիու, Յովեան,  
Միքիա, Նաւում, Ամրակում, Սոփոնիա, Ան-  
դէա, Զաքարիա, և Մաղաքիա :

Հ. Գրուածք չունեցող մարդարէից մէջ զըլ-  
լաւորներն որհնք են :

Պ. Եղիա և Եղիոէ :

## ԴԱՍ Ճ.Դ.

Հրեից ապերախտորիւնը.

Հ. Եսրայելացիք Աստուծոյ իրենց ըրած բա-  
րիքը ճանչցան :

Պ. Ո՛չ, շատ անզամ ապերախտ դանուեցան  
Աստուծոյ դէմ:

Հ. Որո՞նք եղան իրենց զլվաւոր ապերախ-  
տութիւնները :

Պ. Մովսէսի ատեն ուկիէ հորթը պաշտեցին,  
և անապատին մէջ շատ արտունչներ ըրին.  
Դաստաւորներուն ատենները կռապաշտից հետ  
խնամութիւններ ըրին, կռոք պաշտեցին, և  
Աստուծոյ կամացը դէմ ոտք կոխեցին որ թո-  
գաւոր ունենան. Թաղարաց ատեն անմիտ-  
րանութիւն ու կռապաշտութիւն ըրին, թո-  
գաւորութեան դազբելէն եւոքն ալ Մեսիան  
ուրացան ու խաչեցին :

Հ. Ասոււած ինչ կերպով պատմեց Խրայե-  
լացւոց ապերախտութիւնները :

Պ. Զանազան ծանր ծանր պատիմներով :

Հ. Մովսէսի ատեն ինչ պատիմներ ունեցան  
Խրայելացիք :

Պ. Շատը անապատին մէջ մեռան՝ առանց  
առեռեաց երկիրը մտնելու, շատն ալ Աստուծոյ  
հրամանաւը այլ և այլ հարուածներով պատու-  
հասեցան :

Հ. Դաստաւորներն ուլ էին :

Պ. Յեսուէն եւու Խրայելացւոց դաստաւորն-  
ները կտրող, և անոնց առաջնորդութիւն ընող  
իշխանները :

Հ. Աստուած ինչ պատիժ տուաւ Խորայելացոց՝ Գալաւորաց Ժամանակը :

Պ. Նաստ անգամ այլազդիներուն ձեռքը մասնեց զիրենք :

Հ. Թաղաւորաց Ժամանակը Աստուած ինչ պատիժ տուաւ Հրէից :

Պ. Թաղաւորութիւննին վերցուց, և զիրենք դերի տանել տուաւ Ասորեստան և Յարելացւոց երկիրը :

Հ. Մեսիայն խաչ հանելնուն համար Հրէաները ինչ պատիժ առին :

Պ. Երկիրնին աւելակ դարձաւ, Տաճարնին կարծանեցաւ, իւնիք ցիրուցան եղան, ու ամեն ազգաց մէջ անարդ սերզուեցան :

Հ. Հրէայք միշտ Աստուծոյ երեսէն ընկած պիտի մնան :

Պ. Ոմանք դարձի եկան, և հետ զհետէ դարձի կուգան. բայց բոլոր ազդը աշխարհիս ետքերը պիտի դառնայ :

## ԴԱՍ ԺԵ.

Մեսիային զալեն առաց հերանոսաց  
վիճակը.

Հ. Խորայելացւոցմէ դուք եզող ազգերը ինչ կըստէին :

Պ. Հեթանոսք :

Հ. Հեթանոսաց անցուցած կեանքը ինչ Եր  
Սրբահամու կոչմանէ մինչև Մեսիային զա-  
լուստը :

Պ. Մեղք, մոռացութիւն ճշմարտին Սատուծոյ  
և կռապաշտութիւն :

Հ. Ամենայն հեթանոսք ալ կռապաշտ էին :  
Պ. Ընդհանրագես ամենքն ալ, բայց Եղան  
մտոնաւորք ոմանք՝ որ աստուածաւաշտ էին,  
անոնց ալ գործքերը՝ Խորայելացւոց գործքին  
ողէս հաճոյ Եղան Սատուծոյ, և անոնք ալ վախ-  
ճանեալ հանգեան իգորքն Սրբահամու մինչև  
իդալուստ Մեսիային, և ապա նովաւ արքայու-  
թեան փառաց հասան, այսպիսիք են Յովը և  
Մելքիսեդեկ :

Հ. Այդպիսի մասնաւոր հեթանոսք ինչ ըրին  
փրկութեան հասնելու համար :

Պ. Զատուած պաշտեցին, Մեսիային սպա-  
սեցին, և ըստ ուղիղ խղճի մտաց կեանքը ան-  
ցուցին :

Հ. Ինչու համար թոյլ տուաւ Սատուած որ  
Հրեայք Մեսիայի գալէն առաջ այնպէս աւրուած  
ըլլան :

Պ. Որպէս զի հասկընան մարդիկ իրենց տկա-  
րութիւնն ու խեղճութիւնը և փափաքին Մե-  
սիային գալուն, որ ազատին այն թշուատ վի-  
ճակէն :

## ԴԱՍ ՃԶ.

Դաշուս Մեսիային, Մարդեղութիւնն Որդիոյն Աստվծոյ.

Հ. Մեսիայն Եկած է թէ չէ :

Պ. Եկած է՝ մարդաբէլց դուշակաց ժամանակին :

Հ. Ո՞վ է Մեսիայն :

Պ. Յիսուս Քրիստոս :

Հ. Յիսուս Քրիստոս ով է :

Պ. Որդին Աստուծոյ մարդացեալ :

Հ. Որդի Աստուծոյ ըսելով զնվ կիմանաս :

Պ. Ամենասաւրբերբորդութեան Երկրորդ Անձը:

Հ. Ուրիմն Աստուծոյ Որդին մարդ Եղաւ :

Պ. Այս, այնչափ սիրեց Աստուած զմարդիկ որ մեզի համար մարդ Եղաւ :

Հ. Որդին Աստուծոյ մարդ Եղաւ ըսելով ինչ կհասկընաս :

Պ. Այս կհասկընամ որ մեր մարմնոյն նման մարմին առաւ, հանդերձ մարդկային հոգւով :

Հ. Ուսկից առաւ մարմինը :

Պ. Եսրբոյ կուտէն Մարփամայ, որ էր իցեղէն Յուղայ և յաղեւ Վաւթի :

Հ. Որդւոյն Աստուծոյ մարդեղութեան խորհուրդը ինչպէս կատարուեցաւ :

Պ. Զօրութեամբ հողւոյն Սրբոյ :

## ԴԱՍ

Աստուածութիւն եւ մարդկութիւն Յիսուսի  
Քրիստոսի.

Հ. Քրիստոս Տէրն մեր Աստուած է :

Պ. Այն, վասն զի Որդի Աստուածոյ է, Երկրորդ  
անձն Ամենասուրբ Երրորդութեան :

Հ. Քրիստոս Տէրն մեր ճշմարիտ մարդ է :

Պ. Այն, վասն զի մեր մարմարյն նման մարմին  
տնի իԿուսական արենէն կաղմեալ, և մեր  
հոգւոյն նման հոգի ունի յԱստուածոյ ստեղծեալ:

Հ. Աստուածութիւնն ու մարդկութիւնն իՔրիս-  
տոս ինչ կերպով կընդունինք :

Պ. Անշփոթ, անայլայլելի և անբաժանելի  
միաւորեալ իմիում անձնաւորութեան կամ  
իմիում անձին :

Հ. Այն անձը որն է :

Պ. Անձն Որդւոյն Աստուածոյ :

Հ. Աստուածութիւնն ու մարդկութիւնն ինչ  
կըսով :

Պ. Բնութիւն :

Հ. Մի բնութիւն է իՔրիստոս թէ երկու :

Պ. Մի կամ միաւորեալ բնութիւն կդաւա-  
նինք իՔրիստոս՝ ընդդէմ չարաչար բաժանողաց  
զմի Քրիստոս, և երկու բնութիւն կդաւանիմք

Անդղեմ նոյս որ աստուածովիւնն ու մարդկութիւնը շփոթեալ բախն ի՞թիստոս :

Հ. Կրնայ ըստիլ թէ երկու անձն ունի Քրիստոս :

Պ. Ո՛չ երբէք, վասն զի միմիայն է Քրիստոս Որդին Սատուծոյ, և նոյն որդի Կուսին, կատարեալ Սատուած և կատարեալ մարդ :

Հ. Քրիստոս Տէրն մեր հայր ունի :

Պ. Ըստ մարդկութեան հայր չունի. վասն զի իմաստէ ծնաւ, բայց ըստ աստուածովիւն միածին Որդի է Հօռ Սատուծոյ :

Հ. Սուրբ կոյսը Սատուածածին, կամ Մայր Սատուծոյ կրնայ ըստիլ :

Պ. Այս, ամենայն իրօք, վասն զի իր ծնած Որդին Սատուած էր :

### ԴԱՍ ԺԲ.

Ենունդ, Մանկութիւն եւ Վարժ Յիսուսի.

Հ. Քրիստոս Տէրն մեր որչափ ատեն երկրիս վրայ շրջեցաւ :

Պ. Գրեթէ երեսուն և երեք տարի :

Հ. Ո՞ւր ծնաւ :

Պ. Հրէաստանի Բեմդեհէմ քաղաքը այրի մը մէջ :

Հ. Ո՞ւր օր ծնաւ :

Պ. Յունուարի 6ին, որպէս կտօնէր ատենով

Անտիռքայ եկեղեցին՝ որոյ իշխանութեան առակն  
էր նաև Կեսարիա, յորմէ առառ և Սուրբ Առա-  
պատրիչ հայրերնիս և Հայոց մէջ ալ այնպէս  
առհմանեց : Թէպէտ յետոյ Անտիռքայ եկեղե-  
ցին՝ հետեւ լով Երուսաղէմայ վորփութեանցը՝  
Ռակերերան հայրապետին մօտ ժամանակները  
ինքն ալ փոխեց, և սկսաւ կատարել դեկտեմ-  
բրի 23ին, բայց Հայք որիշ հին ծէսերուն հետ  
այս ալ անվորփս պահեցին մինչեւ ցայսօր :

Հ. Քրիստոսի ծննդեան տաենը ինչ նոր բան  
պատահեցաւ :

Պ. Հրեշտակները երդ երգեցին, նոր աստղ  
մը երեկցաւ, Մողերը եկան հեռու տեղերէ,  
Յիսուսի երկրադադոթիւն լնելու, Հերովդէս  
թագուորը Բեթղեհեմի անունը մանկունքը կո-  
տորեց :

Հ. Յիսուսի մանկութեան տաենը պատահած  
նշանաւոր գործողութիւնները որոնք են :

Պ. Ութօրեայթ լիատոթիւնը, քառասնօրեայ  
իջաճարն դալուսար, յԵղիպտոս իախչելը,  
իջաճարին վարդապետելը :

Հ. Քրիստոս Տէրն մեր իր կեանքը ինչպէս  
անցուց :

Պ. Երեսուն տարիի չափ իր մօրը և սրբոյն  
Յովսեփայ քով կեցաւ, երեք տարի ու քանի  
մը ամիս անցուց Աւետարանը քարոզելու, ու  
իր Եկեղեցին հատատելու :

Հ. Սուրբն Յովսէփի ավել էր :

Պ. Դաւթի ցեղէն արտուածաւոր մըն էր, և Սուրբ Աստուածածին անոր հետ նշանաւած էր:

Հ. Իր պաշտօնն ինչ եղաւ :

Պ. Խնամակալ և պաշտպան ըլլալ Սուրբ Աստուածածնայ, և հայրագիր Քրիստոսի Տեսոն մերոյ, ուստի և Աստուածահայր կը լըսուի :

Հ. Քրիստոսի Տեսոն մերոյ տնական կեանքը ինչպէս էր :

Պ. Աղքատովթեամբ և աշխատովթեամբ, և ամէն բանի մէջ հնազանդ էր Սուրբ Աստուածածնին և Սրբոյն Յովսէփայ, ուրիշ բան չենք դիտեր Յիսուսի մանկութեանը վրայ :

Հ. Ինչու կամեցաւ Յիսուս աղքատովթեամբ և աշխատովթեամբ ապրիլ :

Պ. Որպէսզի մեղի սովորեցրնէ հարասութիւնն արհամարհէլ, դատարկութենէ ու վառամիրութենէ փախչէլ, դործանեայ ու չարքաշ կեանք անցունէլ :

Հ. Ինչու համար կամեցաւ հնազանդ ու հպատակ ըլլալ Սուրբ Աստուածածնին, և Սրբոյն Յովսէփայ :

Պ. Որպէս զի ամենայն մարդիկ խոնարհութիւն սովորին իրմէ, և տղայք իրենց ծնողացը հնազանդ ըլլան :

## ԴԱՍ ՃԹ.

Մկրտութիւն, պահի եւ փորձութիւն  
Յիսուսի Քրիստոսի.

Հ. Երեսուն տարեկան եղած ատենը Քրիստոս  
Տէրն մեր ինչ ըրաւ :

Պ. Կամեցաւ որ Յովհաննէս Մկրտիչ զի՞նքն  
մկրտէ :

Հ. Ո՞վ էր Յովհաննէս Մկրտիչ :

Պ. Մարդարէից մէջ ամենէն մեծն ու սուրբ  
մարդ . Սատուած յուղարկեց զի՞նքն որ Հրէաները  
Մեսիային դաւատեանը պատրաստէ . անոր հա-  
մար կարւացկու , այսինքն Առջեւեն և կող ալ  
կըսուի :

Հ. Ի՞նչ կերպով պատրաստեց Հրէաները :

Պ. Եր բարի վարուց օրինակութը , խրամնե-  
րովը և մկրտութեամբը :

Հ. Յովհաննէս Կարսապետի մկրտութիւնն ինչ  
բան էր :

Պ. Բարեպաշտական արարողութիւն մը , որով  
Հրէայը հրապարակական ապաշխարութիւն մը  
կատարած կըլլային :

Հ. Այն մկրտութեամբ մեղաց թողոթիւն  
կըլլմբ :

Պ. Ո՞չ . բայց անով պատրաստ կըլլար մե-

դաւորը՝ թողութիւն մեղաց ընդունելու ի՞րիստուէ :

Հ. Քրիստոս Տէրն մեր ինչու համար կամեցաւ Յովհաննու Մկրտչի մկրտութիւնն ընդունիլ :

Պ. Նախ՝ մարդկանց խոնարհութեան և ապաշուարութեան օրինակ տալու համար, Երկրորդ, մկրտութեան ջուրը սրբագործելու համար :

Հ. Մկրտութենէն ետքը ինչ ըբաւ Քրիստոս Տէրն մեր :

Պ. Քառասուն օր՝ քառասուն դիշեր պահք պահեց, այսինքն ծոմ կեցաւ անապատին մէջ, անկեց ետքը թող տուաւ որ սատանան քովը մօտենայ և փորձէ զինքը :

Հ. Ինչու թող տուաւ Քրիստոս որ սատանան փորձէ զինքն :

Պ. Որպէս զի իմացընէ թէ ինքն ալ մեզի պէս մարդէ, և որպէս զի օրինակ տայ մեզի իր շնորհքովը սատանային փորձութեանցը յաղթելու :

## ԴԱՍ Ի.

Հետրութիւն Առաքելոց. յարդութիւն  
Յիսուսի Քրիստոսի,

Հ. Անապատէն որ դարձաւ՝ ինչ ըբաւ Քրիստոս Տէրն մեր :

Պ. Աշակերտներ առաւ իրեն, անոնց մէջէն

ալ ընտրեց առաներկու հողի, որոց անոնը  
իւտոյ Սուաքեալ դրաւ :

Հ. Ենչու համար առաքեալ անունը տուաւ  
տասներկուքին :

Պ. Վասն զի զանոնք սլխոփի յուղարկէր բոլոր  
աշխարհք՝ զմարդիկ դարձի բերելու և Քրիստո-  
նեայ ընելու համար :

Հ. Սուաքելոց մէջ մեծը նվ էր :

Պ. Քրիստոս Տէրն մեր չկամեցաւ որ Սուա-  
քելոց մէջ մեծ մը զանոփի՝ ուրիշներուն հրա-  
մայող. իսայց սուրբն Պետրոս այլ և այլ սրբո-  
ճառներով առաջին իմէջ Սուաքելոց կամ դըլ-  
խաւոր Սուաքեալ ըստեցաւ :

Հ. Քրիստոսի Տեառն մերոյ սլաշտօնն ու  
գործը ինչ եղաւ :

Պ. Ճշմարտութիւնը քարոզել, ու փրկութեան  
ճամբան մարդկանց սովորեցը ընել. ցուցընել  
անոնց թէ ինքն է Մեսիան, և հաշտեցընել զա-  
նոնք Սոտուծոյ հետ :

Հ. Գլխաւորապէս ինչ սովորեցոց Քրիստոս  
մարդկանց իր քարոզութեանցը մէջ :

Պ. Յաշխարհէ հեռանալ սրտով, և առ Սո-  
տուած մերծենալ :

Հ. Սրտով յաշխարհէ հեռանալն ինչ է :

Պ. Հեռու ըլլալ իհաղարտութենէ իհեշտասի-  
րութենէ և յաղահութենէ :

Հ. Առ. Աստուած մերձենալն ինչ է :

Պ. Յաստուած միայն հաւատուալ և յուսուլ,  
դԱստուած միայն սիրել, և ամէն քան Աստուծոյ  
փառացը համար ընել :

Հ. Քրիստոս ինչ կերպով հասկըցոց մարդ-  
կանց թէ ինքն է Մեսիայն :

Պ. Ասով որ հին մարգարէոթիսները իր  
վրայ կատարեց, հրաշքներ դործեց, մեռաւ ու  
յարտոթիւն առաւ :

## ԴԱՍ ԻՍ.

Մահ Քրիստոսի Տեսուն մերոյ.

Հ. Քրիստոս ինչ կերպով հաշոեցոց զմար-  
դիկ Աստուծոյ հետ :

Պ. Մեռնելով իրեւ մարդ՝ մեր մեղաց քաւո-  
թեանը համար :

Հ. Քրիստոս ամենայն մարդկանց համար մե-  
ռուս, թէ ոմանց համար միայն :

Պ. Քրիստոս Տէքն մեր ամենայն մարդկանց  
համար իր սուրբ արխանը թափեց, և ամենուն  
համար մեռաւ :

Հ. Փրկութեան հանելու համար՝ Քրիստոսի  
Տեսուն մերոյ մեղի համար մեռնիլը բռւականէ:

Պ. Բաւական կը լլայ. եթէ մենք ալ հաւա-  
տարիմ զտնուինք այն շնորհաց որ պտուղ է

միջնորդութեանն Քրիստոսի և ընդ Հօր Աստու-  
ծոյ հաշտութեան :

Հ. Հաւատաբիմ գտնուելնիտ որնվ կըլլայ :

Պ. Խմեղաց միշտ հեռի մնալով և արդարու-  
թեան հետեւելով :

Հ. Քրիստոս Տէրն մեր ինչպէս մեռաւ :

Պ. Խաչի գլրայ, որ այն ատենը ամենէն  
անարդ ու ամենէն առելի տանջանք տուող  
մահն էր :

Հ. Ո՞վ մեռուց դՔրիստոս :

Պ. Խնքը կամաւորապէս մեռաւ մեղի համար՝  
թող տուաւ որ Հրէայք հեթանոսաց ձեռքովը  
զինքը իմահ դատապարտեն ու խաչ հանեն :

Հ. Հրէայք ինչո՞ւ խմահ դատապարտել տուին  
դՔրիստոս :

Պ. Խրենց կարդացողներէն ու քահանայա-  
պեաներէն զրդուուելով, վասն զի Քրիստոս շատ  
անդամ անոնց կեղծաւորութիւններն ու յան-  
շանքները յանդիմաներ էր :

Հ. Հրէից Քրիստոսի հետ այսպէս վարուելիքը  
առաջուց դուշակումն էր :

Պ. Այս. թէ հին մարդարէք բայ կերակով գու-  
շակեր էին, և թէ ինքն Քրիստոս իր մահուանէն  
շատ ժամանակ առաջ :

Հ. Քրիստոս խմահ դատապարտողն ով եղաւ:

Պ. Պիտառոս Պոնտացի, որ Հռովմայեցոց

կողմանէ Հրեաստոնի դատաւոր կամ կռասակալ գրուած էր :

Հ. Ո՞ր օր մեռաւ Քրիստոս :

Պ. Ուրբաթ օր մը կէս օրուան ատեն խոչչուեցաւ, ու Երեք ժամեն հոգին աւանդեց :

Հ. Քրիստոսի մեռած օքը ինչ մասնաւոր անուն ունի :

Պ. Աւադ ուրբաթ :

Հ. Քրիստոս Տէրն մեր հոգին աւանդած ատենը խմացեց իր Որդի Ստուծոյ ըլլալը :

Պ. Այն. Որդի Ստուծոյ ըլլալը հասկըցուց թէ չարչարանացը և թէ մեռած ատենն ըրած հրաշքներովը :

## ԴԱՅ ԻԲ.

Քրիստոսի հոգւոյն իդուխս իջնալլ ու  
մարմնոյն բաղուիլը.

Հ. Քրիստոս Տէրն մեր մեռաւ ըսելով ինչ կիմանաս :

Պ. Կիմանամ որ Քրիստոսի հոգին մարմինէն բաժնուեցաւ :

Հ. Ստուծածոթիւնն ալ բաժնուեցաւ մարմինէն :

Պ. Ո՞չ. այլ թէ մարմինէն և եթէ հոգին անբաժանելի ճշաց :

Հ. Քրիստոսի հոգին մարմինէն որ բաժնուեցաւ՝ ինչ եղաւ :

Պ. Եջ իդժոխս, այսինքն այն տեղը, որ էին Քրիստոսի դալստենէն առաջ աշխարհը եկած ու վախճանած, սուրբերը :

Հ. Ինչու իջաւ Քրիստոս իդժոխս :

Պ. Արդարոց հոգիները անկից հանելու, և իւր հետը երկինք տանելու համար :

Հ. Ինչու համար Քրիստոսէ առաջ մեռած արդարոց հոգիները այն տեղն էին :

Պ. Վասն զի Արդամայ մեղանչելէն իվեր երկինքը փակ էր մարդկանց առջե, ու բայցողը Քրիստոս Տէրն մեր միայն պիտի ըլլար :

Հ. Քրիստոս Տէրն մեր մեռնելէն ետե՛ մարմինն ինչ ըրին :

Պ. Զինուոր մը տէզով խոթեց կողը, և անկից արիւն ու ջուր ելաւ :

Հ. Քրիստոսի մեռնելէն ետե մարմինը երկար ատեն մնաց խաչին վրայ :

Պ. Երիկուան դէմ խաչէն վար առնուեցաւ :

Հ. Քրիստոսի մարմինը խաչէն վար առնելէն ետե ինչ ըրին :

Պ. Մաքուր կտաւով ու անուշահոտ խունկերով պատեցին ու ժայռի մէջ փորուած նոր զեղմանի մը մէջ թաղեցին :

Հ. Քրիստոսի Տեսուն մերոյ մարմինը դերեղ-  
ման դնելէն ետև ինչ ըրին :

Պ. Գերեզմանին դուռը մեծ քարով մը փակե-  
ցին, գերեզմանին վրայ կնիք զարկին, ու պահ-  
պանութեան համար քովը զինուողներ դրին :

Հ. Այս զգուշութիւնները ինչ բանի համար  
էին :

Պ. Հրէից աղաչանքովը հրաման տուաւ Պի-  
դատոս այն զգուշութիւններն ընելու, որ Քրիս-  
տոսի մարմինը չգողցուի. բայց Աստուած կա-  
մեցաւ անով Քրիստոսի յարութիւնը աւելի աւ  
անտարակուուելի ընել :

## ԴԱՍ ԻԳ.

### Յարութիւն Քրիստոսի.

Հ. Քրիստոսի մարմինը երկար ատեն մնաց  
դերեզմանին մէջ :

Պ. Ո՞չ, Քրիստոս Տէրն մեր յարութիւն առաւ,  
ու մեռնելուն երրորդ օրը փառաւորապէս դուքս  
Ելաւ դերեզմանէն :

Հ. Յարութիւն առաւ ըսելով ինչ կիմանաս :

Պ. Այս կիմանամ որ Քրիստոսի հոգին մար-  
մինին հետ նորէն միացաւ :

Հ. Ի՞նչ կերպով դուքս Ելաւ դերեզմանէն :

Պ. Կոստալայծառ կերպով առանց դերեզ-  
մանին դրանը բացուելուն կարօտ ըլլալու :

Հ. Ենչու կըսկս թէ երբորդ օրը յարեաւ Քրիստոս :

Պ. Վասն զի ուրբաթ կէս օրէն ետի մեռա , ու կիրակի առաւօտ կանուխ յարեաւ :

Հ. Քրիստոսի յարութեան օրը ինչ մասնաւոր անուն ալ ունի :

Պ. Զատիկ, և որիշ աղքաց մէջ Պատեք կամ Պապա :

Հ. Գերեզմանին սպահապանները Քրիստոսի յարութեանը վկայ եղան :

Պ. Այ՞ + վրանին սարսափ ու ապշտութիւն ընկաւ . բայց Հրէից տուած կաշառքը ընդունեցան՝ որ այն հրաշալի համբաւը դուրս չհանեն :

Հ. Ուրեմն ուստի իմացուեցաւ Քրիստոսի յարութիւն առնելը :

Պ. Այն մարդկանց վկայութենէն՝ որոնց Քրիստոս յարութենէն ետի երեւցաւ , հետերնին կերպու ու խմեց :

Հ. Քրիստոսի յարութենէն ետի զինքը տեսնող վկայները շատումբ էին :

Պ. Քրիստոս Տէրն մեր յարութիւն առնելէն ետի՝ մէկ անդամմը հինգ հարիւր հոգւոյ միանդամայն երեւցաւ . շատ անդամ ալ Խողարեր Սուրբ կանանց , Առաքելոց և միս աշակերտաց :

Հ. Անոնց վկայութիւնը առնելի է :

Պ. Ամենեին տարակոյս չվերցըներ . վասն զի անոնք ամէնքն ալ իրենց վկայութիւնը հաստատելու համար կեանքերնին դրին , արիւննին թափեցին , և իրենց ըրած հրաշքներովը այս ճշմարտոթիւնը հաստատեցին , ու բոլոր աշխարհու դարձուցին :

### ԴԱՍ ԻՒ.

#### Համբարձումն Քրիստով.

Հ. Քրիստոս Տէրն մեր յարութիւն առնելէն եան երկար առեն կեցաւ աշխարհիս վրայ :

Պ. Քառասուն օր կեցաւ , ու այն միջոցին շատ անդամ երկեցաւ Յուաքելոյ , ու խրատներ տուաւ անոնց :

Հ. Քառասներորդ օրէն եռքը ինչ ըրաւ :

Պ. Քառասներորդ օրը Յուաքելոյ աչքին առջել երկինք ելաւ :

Հ. Հիմա ինչ կերպով է Քրիստոս երկինքը :

Պ. Նստեալ ընդ աջմէ Հօր Յատուծոյ :

Հ. Ինչու համար նստեալ կըսուի :

Պ. Որպէս զի հասկըցուի թէ Երկինքը իր փառաց և յարիտենական հանդառեանը տեղն է :

Հ. Ընդ աջմէ Յատուծոյ ինչու կըսուի :

Պ. Որպէս զի հասկըցուի թէ իրրե Յատուծած ,

հաւասար է Հօր, և իրուհ մարդ իվելոյ է քան  
զամենայն արարածս :

Հ. Քրիստոս Տէրն մեր մինակ մտաւ Երկինքը:

Պ. Հետը տարաւ յերկինս մինչև այն առեն  
մեռած արդարոց հոգիները, որ առանց իրեն  
չէին կրնար Երկինքը մտնել :

Հ. Այն առենէն իվեր Քրիստոս Տէրն մեր  
Երկրիս վրայ չէ :

Պ. Զգալի կերպով, այսինքն այն համարնա-  
կան եղանակաւը որով խմարդեղութեանն եր-  
կրիս վրայ էր, այնպէս չէ այժմ յերկրի բացց  
իւր շնորհօքը և հոգւովը միշտ ընդհանուր սուրբ  
Եկեղեցւոյ հետ է, ու խորհրդաբար ալ խաւրբ  
Հաղորդութեան է :

Հ. Քրիստոս Տէրն մեր Երկինքը ինչ բարիք  
կընէ մեզի :

Պ. Ենքն հոն մեր փաստաբանը, միջնորդն  
ու քահանայապետն է, և անդադար Հօր Աստու-  
ծոյ կընծայէ իրեն մեզի համար թափած արիւնը:

Հ. Մեր պարտքը ինչ է առ Քրիստոս :

Պ. Զինքն պաշտել, սիրել, Երախտիքը ճանչ-  
նալ, և ոչ երբէք մոռնալ որ ինքն է մեր Տէրն  
ու թագաւորը, մեր հովիւն ու վարդապետը,  
մեր օրինակն ու առաջնորդը, մեր բարեխօսն  
ու քահանայապետը, այս աշխարհիս մէջ մեր  
միակ մխիթարութիւնը և անդին մեր յաւիտե-  
նական վարձքը :

## ԴԱՍ ԻԵ.

Դաշուն Հոգույն Մրդոյ, բարզութիւն  
Աւետարանին իձեռն Առաքելոց.

Հ. Քրիստոսի համբառնալէն ետև Առաքելոց  
ինչ եղան :

Պ. Ամէնքը մէկտեղ Երուսաղէմ քաշուեցան,  
ու սպասեցին որ Հոդին Սուրբ իջնայ վրանին,  
ինչպէս որ Քրիստոս խոստացեր էր :

Հ. Ե՞րբ յուղարկեց Քրիստոս զՀոդին սուրբ  
Առաքելոց վրայ :

Պ. Եր համբարձմանէն տասը օր ետև, Պեհ-  
տեկոստէին օրը, կէսօրուանէ Երեք ժամ առաջ :

Հ. Հոդին Սուրբ ինչ փոփոխութիւն ըրաւ  
Առաքելոց վրայ :

Պ. Զիրենք նոր մարդիկ ըրաւ, մտքերնին  
խմաստութեամբ՝ սրտերնին Աստուծոյ սիրովը  
լեցուց, ու այլ և այլ լեզունէր խօսելու և հրաշք-  
ներ ընելու շնորհք տուաւ անոնց :

Հ. Հոդւոյն Սրբոյ դալստենէն ետև ինչ ըրին  
Առաքելոց :

Պ. Սուրբ Աւետարանը քարողեցին Հրէից, և  
ապա Նեթանոսաց, ինչպէս որ Քրիստոս իրենց  
սպասուիլեր էր :

Հ. Աւետարան ինչ ըսել է :

Պ. Աւետաւոր լուր կամ աւետիս տուող բան ըսել է :

Հ. Առաքեալք մարդկանց ինչ աւետիս տուին :

Պ. Այս աւետիսը տուին որ Աստուած Քրիստոսի Տեառն մերոյ ձեռքով հաշտուեցաւ իրենց հետ :

Հ. Հրեայք Առաքելոց քարոզովեամբը դարձի եկան :

Պ. Դարձի եկող շատ եղաւ մէջերնին, բայց աղղին մէծ մասը անդարձ մնաց :

Հ. Անդարձ մնացողներուն Աստուած ինչ պատփառ տուաւ :

Պ. Իրենց քաղաքն ու տաճարը կործանեցան, և իրենք բոլոր աշխարհք ցրուեցան :

## ԴԱՍ ԻԶ.

Քրիստոնեական հաւատոյ հաստատուիլը.

Հ. Հեթանոսաց մէջ Հրեաներէն աւելի եղաւ Աւետարանն ընդունող :

Պ. Այն, այնպէս որ գրեթէ բոլոր աշխարհն իկուապաշտութենէ իքրիստոնէութիւն դարձաւ:

Հ. Հեթանոսաց դարձը դիւրութեամբ եղաւ :

Պ. Ո՛չ, այլ մեծամեծ հրաշքներով, ու տէ-

բութեանց կողմանէ անհնարին բռնութիւններ  
ըլլալով քրիստոնէութեան դէմ :

Հ. Քրիստոնէութեան դէմ այն հալածանք-  
ներն հանողը ով էր :

Պ. Սատանան, որ չէր ուզեր մարդկանց իր  
բռնութենէն աղատիլը :

Հ. Ենչեն յաղթուեցաւ Սատանան :

Պ. Քրիստոնէից սրբութենէն և անյաղթելի  
արիութենէն, որով իրենց հաւատքին համար  
աներկիւղ քաջութեամբ կմեռնէին :

Հ. Իրենց հաւատքին համար մեռնող քրիստո-  
նեաներն ինչ կըսուին :

Պ. Մարտիրոս, այսինքն վկայ, ևս և ռամկօ-  
րէն նահատակ :

Հ. Ենչու համար վկայ ըսուեր են :

Պ. Վասն զի իրենց մահուամբը վկայութիւն  
տուած են ծշմարտութեան և Քրիստոսի աս-  
տուածութեանը :

Հ. Հեթանոսաց դարձը միայն Առաքելոց ձեռ-  
քնիւն եղաւ :

Պ. Ո՞չ, հապա նաև անոնց յաջորդներուն  
ձեռքովիլը :

Հ. Հոգին Յուրը միայն Առաքելոց ու անոնց  
յաջորդացը համար առաքեցաւ :

Պ. Ո՞չ, այլ անոնց ձեռօքը ամենայն հաւա-  
տացելոց ալ տրուեցաւ :

Հ. Առաքեալը ու իրենց յաջորդները ինչ  
կերպով սուխն հաւատացելոց վհոգին Սուրբ :

Պ. Խձեռն մկրտութեան, և այլոց սուրբ խոր-  
հըրդոց :

Հ. Քրիստոսի հաւատացողներն ու մկրտող-  
ները ինչ ըստեցան :

Պ. Քրիստոնեայ :

## ԴԱԱ ԻԵ.

### Սուրբ Եկեղեցի.

Հ. Քրիստոնէից ժողովը կամ բաղմութիւնը  
ինչ ըստեցաւ :

Պ. Եկեղեցի Քրիստոնէից :

Հ. Եկեղեցի բառն ինչ ըսել է, և ինչ կնը-  
շանակէ :

Պ. Ժողով կամ հաւաքումն ըսել է. կնշա-  
նակէ նաև ժողովարան, այսինքն ժողովելու  
տեղ :

Հ. Եկեղեցին ընդհանրապէս ինչ բան է :

Պ. Եկեղեցի կըսուի ընդհանրապէս հաւա-  
տացելոց ժողովը՝ իրքեմի մարմին, որոյ զԼուխն  
Քրիստոս է :

Հ. Այս հաւատացելոց ժողովը հին է թէ նոր  
բան :

Պ. Քակզբանէ աշխարհիս կայ ու յաւիահան  
սլիտի մնայ :

Հ. Որհնք են այն ժողովոյն անդամները :

Պ. Ոմանք արդէն միացած են՝ իրենց գլխոյն՝  
այսինքն Քրիստոսի հետ. ոմանք դեռ բաժնուած  
են անոր զգալի ներկայութենէն :

Հ. Որհնք են Եկեղեցւոյ այն անդամներն որ  
Քրիստոսի հետ արդէն միացած են :

Պ. Հրեշտակներն ու յերկինս եղած սուրբերը:

Հ. Որհնք են Եկեղեցւոյ այն անդամները  
որ դեռ բաժնուած են Քրիստոսի զգալի ներ-  
կայութենէն :

Պ. Երկրիս վրայ ապրող հաւատացեալները :

Հ. Հրեշտակաց և Սրոց Եկեղեցին ինչ կը-  
սուի :

Պ. Յաղթական Եկեղեցի կամ վերին Երու-  
սաղէմ, որ և Անդրանկաց Եկեղեցի ալ կըսուի,  
յանուն անդրանիկ եղբարց մերոց հրեշտակաց:

Հ. Երկրիս վրայ եղած հաւատացելոց Եկե-  
ղեցին ինչ կըսուի :

Պ. Զինուորեալ Եկեղեցի, որ և Տեսական Եկե-  
ղեցի ալ կըսուի՝ նիսթական Եկեղեցիէն որո-  
շելու մտօք որ Ժողովարան հաւատացելոց կը-  
սուի :

Հ. Զինուորեալ Եկեղեցի ըսելուն սկատճառն  
ինչ է :

Պ. Վասն զի անդադար սկատերազմի, մէջ է  
ընդգէմ դիւաց և ախտից և մեղաւորաց :

## ԴԱՍ ԵԲ.

### Անդամի Եկեղեցւոյ.

Հ. Ամէն մարդ ալ անդամ է Եկեղեցւոյ :

Պ. Ամէն մարդ ալ ստեղծուած է՝ Եկեղեցւոյ  
անդամ ըլլալու համար, բայց ամէնն ալ եղած  
չեն :

Հ. Ինչու համար ամէն մարդ ալ անդամ չէ  
Եկեղեցւոյ :

Պ. Վասն զի ամէնքը մկրտութիւն չունին՝ որ  
կարենան Եկեղեցւոյ անդամ ըլլալ :

Հ. Ուրեմն մկրտութիւն ունեցողներուն  
ամէնն ալ անդամք են Եկեղեցւոյ :

Պ. Այս. բաւական է որ իրենք զիրենք Եկե-  
ղեցիէն կտրած չըլլան, կամ Եկեղեցին զանոնք  
իր մարմինէն կտրած ձգած չըլլայ :

Հ. Իրենք զիրենք Եկեղեցիէն կտրողները  
որոնք են :

Պ. Հերետիկոսք, հերձուածողք և ուրացողք :

Հ. Եկեղեցւոյն իրմէ կտրած զուրս ձգածներն  
որոնք են :

Պ. Նղովեալ կամ բանաղրեալ քրիստոնեա-  
ները :

Հ. Մահու չափ մեղօք Աստուծոյ առելի եղած  
քրիստոնեայք ալ անդամ են Եկեղեցւոյ :

Պ. Այս. բայց մեռեալ անդամք :

Հ. Օւրեմն երկրիս վրայի Եկեղեցին ճիշդ սահմանաւ ինչ է :

Պ. Եկեղեցին է ժողով հաւատացեալ քրիստոնէից, որ մի և նոյն հաւատաքն ունին, մի և նոյն խորհրդոց կհնազանդին, և օրինաւոր առաջնորդներու ձեռքով կլառավարին :

Հ. Օրինաւոր առաջնորդները որո՞նք են :

Պ. Եպիսկոպոսունք, և անոնց իշխանութեանը տակը գտնուող քահանայք :

Հ. Եպիսկոպոսունք և քահանայք ինչու օրինաւոր առաջնորդք են Եկեղեցւոյ :

Պ. Վասնզի յաջորդք են Առաքելոց և աշակերտացն Քրիստոսի :

Հ. Եպիսկոպոսաց մէջ ամենէն մեծը նրն է :

Պ. Ամենայն Եկեղեցիք Քրիստոնէից իրենց մէյմէկ դիմաւոր Եպիսկոպոս ունին, որ այն Եկեղեցւոյն միւս Եպիսկոպոսաց մէջ մեծն է, և անոնց վրայ իրաւասութիւն ունի, ուստի և կըսուի Պատրիարք, կամ Պապ, կամ Կաթողիկոս, և իր մասնաւոր Եկեղեցւոյն դլուսն է :

Հ. Պատրիարքաց մէջ ամենէն մեծը կայ թէ ոչ :

Պ. Պատրիարքները իշխանութեան ու աստիճանի կողմանէ իրարու հետ ամէնքն ալ հաւասար են, ինչպէս որ սուրբ Առաքեալք ալ հաւասար էին, և իրաքանչիւրը նոյն իրաւասու-

թիւնն ունի իրեն սեպհականեալ հօտին կամ  
հովուաց վրայ. բայց միայն արտաքին պատ-  
ճառներով մէկը քան զմէկալը նախարարիւ  
կրնան համարուիլ :

Հ. Պատրիարքաց մէջ նախապատուութեան  
կողմանէ ինչ կարդ կայ :

Պ. Ընդհանրական ժողովներով նախապա-  
տուութեան կողմանէ միշտ առաջին սեպուած  
է Հովմայ Պապը՝ իրեւ յաջորդ Առաքելոյն  
Պետրոսի : Երրոր Կոստանդնուպոլիս կոյսե-  
րական մայրաքաղաք եղաւ, և երկրորդ Հռովմ  
անուանեցաւ, անոր ալ Պատրիարքը՝ Երկրորդ  
սեպուեցաւ, որով և եղաւ Սղեքսանդրիոյ հայ-  
րապետը Երրորդ, Անտիոքայ Հայրապետը՝ Զոր-  
րորդ, և Երուսաղեմայ Պատրիարքը Հինդերորդ:

Հ. Հայոց Կաթողիկոսին իշխանութիւնը և  
նախապատուութիւնը որչափ է :

Պ. Նախապատուութեան կողմանէ Պատրիար-  
քաց մէջ Վ.Եցերորդն է. իշխանութիւնն ու աս-  
տիճանը՝ անոնց հաւասար, ու Հայաստանեայց  
Սուրբ Եկեղեցւոյ բացարձակ Գլուխ. անանկ  
որ իրեն է սեպհականեալ իրաւասութիւնը իվե-  
րայ ամենայն Հայաղդեաց, թէ հովուաց, և  
թէ հովուեցելոց :

Հ. Ուրեմն ընդհանուր Եկեղեցւոյ գլուխն  
ուլ է :

Պ. Ընդհանուր Եկեղեցւոյ յ գլուխն է Քրիստոս,

և ամենայն Պատրիարքներն ու Եպիսկոպոսները  
փոխանորդք են Քրիստոսի :

Հ. Ինչու համար Քրիստոսէ Եկեղեցւոյ դլուխը:

Պ. Վասնզի ինքն է զԵկեղեցին կառավարողը  
աներեսյթ կերպով, իսկ Պատրիարքները և  
Եպիսկոպոսները իբրև իբրեն փոխանորդք՝ տե-  
սանելի կերպով կառավարեն զԵկեղեցին :

### ԴԱՍ ԻԹ.

#### Նշանի ճշմարիս Եկեղեցւոյ.

Հ. Զինուորեալ Եկեղեցին Քրիստոսի տեսա-  
նելի ժողով է թէ աներեսյթ :

Պ. Տեսանելի է, ու քանի մի յայտնի նշան-  
ներով կճանչցուի թէ որն է :

Հ. Որնք են այդ նշաններն :

Պ. Այս չորսն են, Միութիւն, Սրբութիւն,  
ընդհանրականութիւն և Առաքելականութիւն.  
ուստի և ճշմարիս Եկեղեցին Քրիստոսի է մի-  
միայն, Սուրբ, Ընդհանրական կամ Կաթողիկէ  
և Առաքելական :

Հ. Եկեղեցին ինչու համար Միմիայն է :

Պ. Վասնզի մի և նոյն հաւատքը, մի և նոյն  
յոյսը, մի և նոյն հոգին, մի և նոյն խօրհարդ-  
ները, և մի և նոյն աներեսյթ գլուխն ունի՝ որ  
է Քրիստոս Տէրն մեր :

Հ. Եկեղեցին ինչու համար Սուրբ է :

Պ. Վասնդի իր գլուխը Քրիստոս Սուրբ է և  
Սրբութիւն Սրբոց, անդամները Սուրբ են,  
կամ ի Սրբութիւն կանչուած. և վարչապետու-  
թիւնն ու խորհուրդները Սուրբ են :

Հ. Եկեղեցւոյ ամէն անդամներն ալ Սուրբ են:

Պ. Ո'չ. բայց ով որ Եկեղեցւոյ անդամ չէ՝  
չկրնար Սուրբ ըլլալ :

Հ. Եկեղեցին Ընդհանրական կամ Կաթուղիել  
ինչու կըսուի :

Պ. Վասնդի իւր վարդապետութիւնը ամէն  
Ժամանակ ու ամէն տեղ տարածուած է :

Հ. Մասնաւոր Եկեղեցիք ուղղափառաց ալ  
կրնան ըսուիլ Կաթուղիել Եկեղեցի :

Պ. Այս. վասնդի մի և նոյն վարդապետու-  
թիւնը պահած են ամէն տեղ և ամէն ժամա-  
նակ :

Հ. Եկեղեցին ինչու համար Առաքելուկան  
կըսուի :

Պ. Վասնդի Առաքելոց վարդապետութեանը  
կհաւատայ, և զայն կատվրեցընէ, և Առաքելոց  
յաջորդներէն կկառավարուի :

Հ. Ուրեմն որ Եկեղեցին է ճշմարիտ Եկեղեցի  
Քրիստոսի :

Պ. Որն որ այս չորս նշաններն ալ ունի, ինչ-

որէս է նաև մեր Հայաստանեաց Սուրբ Եկեղեցին :

Հ. Ճշմարիտ Եկեղեցիէն դուրս Եղողնելն որոնք են :

Պ. Նախ՝ մկրտութիւն չունեցողները, երկրորդ՝ հերետիկոսները, հերձուածողները և ուրացողները, երրորդ՝ բանագրեալները :

Հ. Ճշմարիտ Եկեղեցիէն դուրս Եղողներուն Փրկութիւն կմայ թէ ոչ :

Պ. Ո՛չ, արտաքոյ Եկեղեցւոյ Քրիստոսի Փրկութիւն չկայ :

## ԴԱՍ Լ.

### Հաղորդութիւն Urthng.

Հ. Երկնային և երկրաւոր Եկեղեցիները առ զորդակցութիւն՝ այսինքն կասկակցութիւն մը ունին իրարու հետ :

Պ. Սյու վասնզի անդամք են միոյ Եկեղեցւոյ իրեն մարմնոյ որոյ միմիայն դլուխը Քրիստոս է:

Հ. Սյա երկու Եկեղեցեաց միութեամբը ինչ կը լլայ :

Պ. Անոնց անդամներուն վայելած հոգեորբ բարիքը՝ իրարու կհաղորդուին :

Հ. Որոնք են այդ հաղորդուող բարիքը :

Պ. Երկրաւոր Եկեղեցւոյ հաւատացելոյ ա-

դօթքները, և Երկնային Սրբոց մեզի համար  
ըրած բարեխօսութիւնը :

Հ. Երկրաւոր Եկեղեցւոյ անդամներն ալ հա-  
ղորդակցութիւն ունին իրարու հետ :

Պ. Այս. ամենայն հաւատացեալք ալ մաս-  
նակից և հաղորդակից են Եկեղեցւոյ մէջ եղած  
շնորհաց, աղօթից և բարի դորձոց :

Հ. Այս հաղորդակցութիւնը ամէնքն ալ հաւա-  
տապէս ունին :

Պ. Ոչ. այլ որոնց որ Սէրը (որ է զօդ միու-  
թեան) և վարուց սրբութիւնը շատ է՝ առելի  
կերպով մը կլայելեն այդ հաղորդակցութիւնը :

Հ. Դոփրոյ և խօրբութենէ վարուց զուրկ եղող-  
ները ինչ կերպով հաղորդ են բարեաց Եկե-  
ղեցւոյ :

Պ. Միայն արտաքին և անկատար կերպով :

Հ. Այս հաղորդակցութիւնը ինչու համար  
Հաղորդուրիւն սրբոց ըստեր է :

Պ. Վասնզի՝ մասնակցութիւն մըն է իմէջ  
անդամոց սուրբ Եկեղեցւոյ, որ ամէնքն ալ  
Հոգւոյն Սրբոյ սրբարար շնորհքը ընդուներ  
են, և կոչեցեալ են խօրբութիւն :

## ԴԱՍ ԼԱ.

Քաւութիւնն մեղաց.

Հ. Մեղաց քաւութիւնն տուողն ուլ է :

Պ. Աստուած միայն :

Հ. Աստուած այս աշխարհիա մէջ որո՞ւ ձեռ.  
քով մեր մեղացը քաւութիւնն և թողութիւնն  
կուտայ :

Պ. Միայն Եկեղեցւոյ և անոր պաշտօնէից  
ձեռքովը :

Հ. Եկեղեցւոյ պաշտօնեաները ինչ կերպով  
թողութիւնն մեղաց կուտան :

Պ. Մեղսաքաւիչ խորհուրդները մատակա-  
րարելով :

Հ. Ամէն մարդ ալ կարծու է քաւութեանն մե-  
ղաց :

Պ. Այն, վասնզիւ ամէն մարդ ալ մեղաւոր է :

Հ. Մեղաց քաւութիւնն ընդունելու համար  
ամէն մարդ ալ պարտականն է Եկեղեցւոյ պաշ-  
տօնեաներուն դիմելու :

Պ. Այն, ոկրբնական մեղաց ու մահուչափ  
մեղաց քաւութիւնն ընդունելու համար, իսկ  
թեթև մեղաց քաւութիւնը ազօթքով, ողորմու-  
թեամբ և ուրիշ բարի գործքով կարելի է ըն-  
դունիլ յԱստուծոյ :

Հ. Որո՞յ արդեամբքը մեղաց քաւութիւն կըն-  
դունինք :

Պ. Քրիստոսի Տեսան մերոյ չարչարանաց և  
մահուան արդեամբքը :

Հ. Մէկ անդամ մը մեր մեղաց քաւութիւն  
ընդունելէն ետե նորէն կարծտ ենք այն շնոր-  
հաց :

Պ. Այս . մեր կենացը մէջ միշտ կարօտ ենք  
թողութեան մեղաց . վասնդի ամէն օր ալ մեղք  
կդորձենք :

## ԴԱՍ ԼՅ.

Մահ , Յարութիւն եւ Դատաստան .

Հ. Աստուած ինչու չէ կամեցեր որ մեր մա-  
հուան ժամանակը զիտնանք :

Պ. Որպէսզի միշտ պատրաստ ըլլանք մեռ-  
նելու , և մեր կենաց ամէն մէկ օրը իբրև վեր-  
ջին օր համարինք :

Հ. Ի՞նչ կերպով պիտի պատրաստուինք բարի  
մահ ունենալու :

Պ. Ճշմարիտ Քրիստոնէի կեանք անցունելով :

Հ. Մեռնելէն ետե մեր հոդին նոր կերթաց :

Պ. Քրիստոսի Տեսան մերոյ առջել կելէ , և  
ըստ գործոց մերոց դատուելով՝ կամ Սրբայու-  
թիւն կերթայ կամ Դժոխք :

Հ. Հառլա մարմիննիս ինչ կը լլայ :

Պ. Կվիտովի ու հող դարձած կմնայ մինչև յօր  
յարութեան հասարակաց :

Հ. Հասարակաց յարութիւնը Երբ պիտի ըլլայ :

Պ. Խկատարածի աշխարհիս :

Հ. Վատարած աշխարհիս Երբ պիտի ըլլայ :

Պ. Զենք դիտեր. Աստուած միայն դիտէ :

Հ. Մեռելոց յարութիւնը ինչպէս պիտի ըլլայ :

Պ. Ամէն մարդու հոգին իր մարմնոյն մտ-  
սանցը հետ պիտի միանայ և կենդանանայ  
Աստուծոյ հրամանաւը :

Հ. Մարդիկ յարութիւն առնելէն ետե ինչ  
պիտի ընեն :

Պ. Քրիստոսի ահաւոր դատաստանը պիտի  
լսեն հրապարակաւ, և արդարները արքայու-  
թիւն պիտի երթան հոգւով և մարմնով, մե-  
ղաւորներն ալ իդժոխս պիտի դատապարտուին՝  
նոյնպէս հոգւով և մարմնով :

Հ. Արդարոց երջանկութիւնն ու մեղաւորաց  
թշուառութիւնը նրչափ ատեն պիտի քշէ :

Պ. Թէ արդարոց երջանկութիւնը և թէ մե-  
ղաւորաց թշուառութիւնը վերջ պիտի չունե-  
նայ, յախտենական է :

## ԴԱՍ ԼԳ.

Հանգանակ հաւասոյ, որ և Հաւատամի.

Հ. Մինչև հիմա լսուածներուն մէկ համառոտութիւնը կմը, և որն է :

Պ. Հաւատամքն է, որ Հանգանակ հաւատոյ ալ կըսուի :

Հ. Ըսէ՛ Հաւատամքն որ տեսնեմ :

Պ. « Հաւատատիք իմի Աստուած, իշայրն Ամեր « նակալ յԱրքիչ Երկնի և Երկրի, Երեկլեաց « և աներեւթից . և իմի Տէր Յիսուս Քրիստոս, « յՈրդին Աստուծոյ ծնեալն յԱստուծոյ Հօրէ « միածին, այսինքն՝ յէռթենէ Հօր : Աստուած « յԱստուծոյ, լոյս իլուսոյ, Աստուած ճշմարիտ « յԱստուծոյ ճշմարտէ ծնունդ՝ և ոչ արարած. « նոյն ինքն իրնութենէ Հօր, որով ամենայն « ինչ եղեւ յերկինս և խվերայ Երկրի երեկոյիք « և աներեւոյրք . որ յաղազս մեր մարդկան, « և վասն մերոյ վրկութեան իջեալ յերկնից « մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարեւ « շապէս իՄարփամայ Սրբոյ Կուտէն Հոգուովն « Սրբով . որով ևառ մարմին, հոգի, միոք, « և զամենայն որ ինչ է յմարդ՝ նշմարտա « պէս և ոչ կարծեօք : Զարչարեալ, խաչեալ, « թաղեալ, յերրորդ տւոր յարուցեալ, ելեալ « յերկինս նովին մարմենին՝ նստա. ընդ

« տջմէ Հօր : Գալոց է նովին մարմենովն և  
« վառօք Հօր՝ դատել զկենդանիս և զմեռեալու.  
« որոյ թաղաւորութեանն ոչ զոյ վախճան :  
« Հաւատամբք և ի Սուրբ Հոգին՝ յանեղն և.  
« իկատարեալն, որ խօսեցաւ յօրէնս և խմար-  
« դարէս և յԱւետարան։ որ էջն ի Յորդա-  
« նան, քարոզեաց զառաքեալն, և քնակե-  
« ցաւ խուրրան : Հաւատամբք և խմիմիայն  
« յընդհանրական և յառաքելական Եկեղեցի .  
« իմի միրտութիւն, յապաշխարուրիւն,  
« իքաւուրիւն և ի Մողութիւն մեղաց : Կյո-  
« րութիւն մեռելոց, իդատաստանսն յաւի-  
« տեսից հոգոց և մարմենց, յարքայու-  
« րիւնն երկեից, և իմեանսն յաւխտենականս :

« Եսկ որք ասենն, էր երբեմն յորժամ ոչ էր  
« Որդին, կամ էր երթեմն յորժամ ոչ էր  
« սուրբ Հոգին, կամ թէ յոչէից եղեն, կամ  
« յայլմէ էութենէ ասեն լինել զՈրդին Աս-  
« տուծոյ և կամ զուրբ Հոգին, և թէ փոփո-  
« խելի են կամ այլայլի, զայնսլիսիսն նզովէ  
« կաթուդիկէ և Սուաքելական Եկեղեցի : »

Հ. Ամենայն ուղղափառ Քրիստոնէից Հաւա-  
տամբքն ալ այս է :

Պ. Այն, այս է ըստ խմաստից, թէոքտ և ըստ  
բանից զանազանութիւններ կան ոմանց մէջ :

Հ. Այլ և այլ ուղղափառ Եկեղեցեաց մէջ

դործածուած հաւասարմքներուն դլխաւորները  
որոնք են :

Պ. Այս չորսն են.

Ա. Հանդանակ Առաքելոց :

Բ. Հանդանակ Ժողովոյն Նիկիոյ :

Գ. Հանդանակ Ժողովոյն Կոստանդնուպ-  
ոլսի :

Դ. Հանդանակ Հայաստանեաց Եկեղեցւոյ:

Հ. Յունաց և Լատինացւոց Եկեղեցիները որ  
հանդանակը կրանեցընեն :

Պ. Յոնք Կոստանդնուպօլսոյ Ժողովինը,  
Լատինացիք ալ Առաքելոց ըստածը :

Հ. Մեր հանդանակը որն է :

Պ. Մերը Նիկիական Հաւասարմքին է՝ ի Սրբոյ  
Լուսաւորչէն մերմէ տեղ տեղ պարզուած :

Հ. Նիկիական հաւասարմքին մէջ տեղ տեղ  
ոլարդուածներն որոնք են :

Պ. Անոնք են որ վերի դրած հաւասարմքին  
մէջ շղաղրով դրած են :

Հ. Ասանկ բացատրութիւն ըրած ըլլալուն  
համար՝ Հայոց Եկեղեցին երբէք օտարներէն  
մեղաղրութիւն լսե՞ր է :

Պ. Ո՛չ երբէք, այլ ամէն գիտցողներէ ու  
հնտուեր աստուածաբաններէ ընկալեալ և վր-  
իայեալ է որ մեր Հաւասարմքին մէջ աւել-


ցուածները ճիշդ խմաստիցը բացառութիւնն են  
և ոչ յաւելուած խմաստից :

Հ. Հաւատամիքը Երբ պէտք է ըսել :

Պ. Շատ անգամ պէտք է ըսել, և որչափ որ  
կարելի է ամենայն ուշադրութեամբ ու հաս-  
կընալով :

Ա-Մ-Ր

Ամենաամենա շնորհ առեւմնաւիւն



այսու միան և այսու մայս ինունդի՞՞ ՞

։ բարձրել դան և զինուան

առ առ ամանոն բազի ինչի՞ որդո՞՞ ՞

։ օնաւու օնաւու տնեառու խորանու ՞ ՞

։ ազայիս ազայիս ինչ ազայիս և ազայի մայիսնուրարա

։ բարձրան ով և այս զաւան

առ նաւառու առ զաւան? քայլու անցի՞ ՞

։ զաւան նաւառան զաւան տնեառու պանու՞ ՞

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ԿԱՆՈՆԻ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅ

## ԴԱՅ Ա.

Քրիսոնէական վարժ, եւ անմեղութիւն.

Հ. Քրիստոնէական վարքն ինչ է :

Պ. Քրիստոնէական վարքն է մօտիկ ըլլալ  
Աստուծոյ, և հեռի խմեղաց :

Հ. Մարդս ինչով կրնայ մօտենալ առ Աս-  
տուծ :

Պ. Հաւատալով Աստուծոյ խօսքին, յուսալով  
յողորմութիւն նորա, և սկրելով զնա, այսինքն՝  
Հաւատոք, Յոյս և Սէր ունենալով :

Հ. Ինչու պիտի ջանանք առ Աստուծ մօ-  
տենալ :

Պ. Վասնզի Աստուծոյ համար սուրբծուած

ենք, և առանց Աստուծոյ մօտենալու չենք  
կընար երջանիկ ըլլալ :

Հ. Ենչէն կընանք հասկընալ թէ Աստուծոյ  
մօտիկ ե՞ք :

Պ. Երբոր տեսնենք թէ Աստուծոյ և Եկեղե-  
ցւոյ հրամաններուն հնազանդ ենք :

Հ. Ըսդհամերապէս ինչ կհրամայեն մեղի Աս-  
տուած և Եկեղեցին :

Պ. Իմեղաց հեռի կենալ, ու առաքինութեան  
եակէ ըլլալ :

Հ. Մեղքն՝ ինչ է :

Պ. Աստուծոյօրինաց գէմանհնազանդութիւն:

Հ. Քանի տեսակէ մեղքը :

Պ. Երկու, ակզրնական և ներդործական :

Հ. Ակզրնական մեղքը որն է :

Պ. Այն մեղքն է՝ յորում կծնանին մարդիկ  
իբրև որդիք Ադամայ :

Հ. Ներդործական մեղքը որն է :

Պ. Այն մեղքն է՝ որ կդործենք մեր կամօքը  
խելահաս ատեննիս :

Հ. Ներդործական մեղքը քանի տեսակէ :

Պ. Երկու, մահուչափ և ներելի, կամ ծանր և  
թեթև :

Հ. Մահուչափ մեղքը որն է :

Պ. Այն մեղքն է որով մարդս Աստուծոյ շը-

Նորհքը կիրանցը նէ . ուստի և հողին կերպով  
մը կմեռնի :

Հ. Ներելի մեղքը ո՞րն է :

Պ. Ներելի մեղքով մարդուս հողին կտկարա-  
նայ , բայց ունեցած սրբարար շնորհքը չկոր-  
սուիր :

### ԴԱՍ Բ.

Դիսաւոր մեղքերն , ու անոնց ներհական  
առաջինուրիւնները .

Հ. Գլխաւոր մեղքերը քանի հատ կը նան  
համրտիլ :

Պ. Եօթը հատ , որ եօթը մահուչափ մեղք ալ  
կըսուին :

Հ. Ինչու համար դիմաւոր ըսուեր են :

Պ. Վասնզի՝ ամէն մէկն ալ որիշ շատ մեղ-  
քերու աղբիւր են :

Հ. Գլխաւոր մեղքերուն ամէնն ալ մահուչափ  
կամ մահացնւ են :

Պ. Ո՛չ , իրենց ծանրոթեանը և թեթեու-  
թեանը համեմատ երբեմն մահացու են և եր-  
բեմն ներելի :

Հ. Որո՞ք են գլխաւոր մեղքերը :

Պ. Հոլարտոթիւն , նախանձ , բարկութիւն ,

ծովաթիւն, աղահովթիւն, որկլամովովթիւն և  
բղջախոհովթիւն :

Հ. Հոլարտութիւնն ինչ է :

Պ. Անկարգ անձնատիրութիւն, որով մարդ  
ոնեցած աղեկութիւնները իրմէն կրաքճէ, և  
ուրիշները կարհամարհէ :

Հ. Հոլարտութեան ներհակ առաքինութիւնը  
որն է :

Պ. Խոնարհութիւն :

Հ. Նախանձն ինչ է :

Պ. Այն անախորժ զգացմունքն է որ կունե-  
նանք՝ երբոր ուրիշի հոգեսոր կամ մարմնաւոր  
մէկ աղեկութիւնը կտեսնենք :

Հ. Նախանձու հակառակ առաքինութիւնը  
որն է :

Պ. Եղբայրակիրութիւն :

Հ. Բարկութիւնն ինչ է :

Պ. Անկարգ զրդութիւն հոգւոյ, որով մեզի  
անհաճոյ եղած բանին դէմ կղայրանանք :

Հ. Բարկութեան ներհակ առաքինութիւնը  
որն է :

Պ. Հեղութիւն :

Հ. Ծուլութիւնն ինչ է :

Պ. Վատութիւն ու ձանձրութիւն, որով մեր  
պարտքերը կատարելէն ետ կկենանք :

Հ. Ծուլովթեան ներհակ առաքինովթիւնը  
որն է :

Պ. Սէր պարտուց, և փոյթ կատարման  
նոյին :

Հ. Աղահովթիւնն ինչ է :

Պ. Անկարդ սէր ժամանակաւոր հարստու  
թեան :

Հ. Աղահովթեան ներհակ առաքինովթիւնը  
որն է :

Պ. Աշխարհիս բաներուն սրտով չյարիլ :

Հ. Որկրամոլովթիւնն ինչ է :

Պ. Անկարդ բաղձանք, ուսելու և խմելու :

Հ. Որկրամոլովթեան ներհակ առաքինով  
թիւնը որն է :

Պ. Ժումկալովթիւն և չափաւորովթիւն :

Հ. Բղջախոհովթիւնն ինչ է :

Պ. Անմաքուր մտածովթիւն, խօսք և զործ,  
որ քրիստոնէէն հեռու պիտի ըլլան :

Հ. Բղջախոհովթեան ներհակառաքինովթիւնը  
որն է :

Պ. Ողջախոհովթիւն

ԴԱՍ Գ.

Առաջինուրիւնիք, Հաւասի.

Հ. Առաքինութիւնները քանի տեսակ են :

Պ. Երկու, աստուածաբանականք և բարոյականք :

Հ. Աստուածաբանական առաքինութիւնները որո՞նք են :

Պ. Հաւատ, Յոյս և Աէր :

Հ. Հաւատն ինչ է :

Պ. Հոգեսր լոյս մը՝ որով կհաւատանք Աստուծոյ, և իրեն Եկեղեցւոյ յայտնած ճշմարտութեանցը :

Հ. Աստուծոյ առ մարդիկ ինչ բան յայտնած ըլլալը ուսկից դիտենք :

Պ. Եկեղեցին :

Հ. Եկեղեցին ուսկից կառնու Աստուծոյ առ մարդիկ յայտնած բաները :

Պ. Եսուրը զրոյ և յԱւանդութենէ :

Հ. Սուրը զիրքն ինչ է :

Պ. Հոգւոյն Սրբոյ առն տալովը սուրբ մարդկանց ձեռքովը շարադրուած, և Եկեղեցին իրեն կանոն հաւատոյ լնդունուած դիրք, որ Աստուածաշունչ ալ կըսուի :

Հ. Քանի՞ գլխաւոր մաս կրամնուի սուրբ  
Գիրքը :

Պ. Երկու . մէկը կըսուի Հին կտակարան միւսը  
Նոր կտակարան :

Հ. Հին կտակարանը որն է :

Պ. Այն մասը՝ որ Քրիստոսի գալստենէնէն  
առաջ գրուած է :

Հ. Նոր կտակարանը որն է :

Պ. Այն մասը որ Քրիստոսի գալստենէն ետքը  
գրուած է :

Հ. Սուրբ գիրքը ինչ կերպով կարդալու է :

Պ. Պատկառանօք և խոնարհոթեամբ, հաս-  
կըցուած կտորներէն խրատ առնելու, չհաս-  
կըցուածին հաւատալու, և յամենայնի Եկե-  
ղեցւոյ գատաստանին հպատակելու է :

Հ. Աւանդութիւնը ինչ է :

Պ. Աստուծոյ այն խօսքն որ սուրբ Գրոց մէջ  
գրուած չէ, բայց յԱռաքելոց ու տնոնց Յաջորդ-  
ներէն մինչև մեզի եկած ու Եկեղեցիէն իրեւ  
վաւերական ընդունելի եղած է :

Հ. Հաւատոյ նիւթոց մէջ սլարժականն ենք  
հպատակիլ Եկեղեցւոյ :

Պ. Այս. և չհնազանդողը՝ իրաւոմբ Հերետ-  
կոս կըսուի :

Հ. Եկեղեցւոյ հաւատաշած բաներուն սլոտով  
միայն հաւատալը բաւական է :

Պ. Ո՞չ, ալէտք է զրտէն աւ դաւանութիւնը  
յայտնել :

Հ. Դրտէն քանի կերպով կընայ մարդս իր  
դաւանութիւնը յայտնել :

Պ. Մէրմը բերնով, մէյմը դործով :

Հ. Բերմով յայտնուած դաւանութիւնը որն է :

Պ. Գլխաւորապէս Հաւատամքն է :

Հ. Գործքով յայտնուած որն է :

Պ. Երեսը խաչակինքել, ու միանդամայն  
ճշմարիտ քրիստոնէի վարք անցընել :

Հ. Երեսը խաչակինքելը ինչեն դաւանութիւն  
կսեպուի :

Պ. Վասնզի անով Ելրորդութեան ու Մար.  
դեղութեան խորհուրդները համառօտ կերպով  
մը կրացաւրուին :

## ԴԱՅ Պ.

### Յոյս և Սեր.

Հ. Յոյսն ինչ է :

Պ. Աստուածային սպարգե մըն է որով Աս-  
տուծոյ մեղի խոստաշած բարիքն ընդունելու  
կապաւենք վաստահութեամբ :

Հ. Արոնք եռ այն բարիքը :

Պ. Յաւիտենական կեանքն ու անոր հասնելու համար պէտք եղած միջոցները :

Հ. Մէրն ինչ է :

Պ. Սատուածային պարզե մը, որով կարենք զամենաբարին Սատուած իրեն համար և ամէն բանէ վեր, և մեր ընկերը մեր անձին պէս՝ Սատուծոյ սիրոյն համար :

Հ. Զաստուած ամէն բանէ վեր սիրելն ինչով կըլլայ :

Պ. Սոով որ մարդս զՍատուած իր անձին աւելի, և աշխարհիո ամէն բաներէն վեր սիրէ :

Հ. Զաստուած ամէն բանէ վեր Երբ սիրած կըլլանք :

Պ. Երբոր աւելի յանձն կառնունք ամէն բանէ ալ զմկուիլ, քան թէ Սատուծոյ կամացը դէմ բան ընել :

Հ. Մէր անձն ալ սիրելու պարտական ենք :

Պ. Այս . բայց բարեկարգ կերպով :

Հ. Բարեկարգ անձնասիրութիւնը որն է :

Պ. Այն է՝ որով մարդս իր երջանկաթիւնը յՍատուած միայն կինոտէ, և անոր կդիմէ :

Հ. Մէր ընկերը ինչպէս պիտի սիրենք :

Պ. Մէր անձին պէս՝ Սատուծոյ սիրոյն համար :

Հ. Ո՞վ է մեր ընկերը :

Պ. Ամենայն մարդիկ, ևս և մեր թշնամիները :

Հ. Մեր անձին պէս ընկերնիս սիրել ինչ ըսել է :

Պ. Ըսել է թէ նախ, ինչ աղեկութիւն որ մեր տնձին կուզենք՝ իրեն ալ ուզենք, և երկրորդ՝ այնպէս վարուինք ուզիշներուն հետ, ինչպէս կուզենք որ ռոփիշները վարուին մեղի հետ :

Հ. Ենչով կյայտնենք մենք մեր եղբայրութիւնը :

Պ. Հոգեոր և մարմնաւոր գործովք ողորմութեան :

Հ. Հոգեոր գործք ողորմութեան որոնք են :

Պ. Այս եօթն են.

Տղիսաց բան սովորեցընել :

Մեղաւորաց խոհեմութեամբ ու սիրով խրատ տալ :

Խորհուրդի կարօտ եղողներուն խորհուրդ տալ :

Վշտացեալները մխիթարել :

Ուրիշի պակասութեանցը համբերել :

Ուրիշներէն ընդունած նախատանացը ներել :

Կենդանեաց և մեռելոց և զմեղ հալածողաց համար աղօթք ընել :

Հ. Արքմանաւորդորձքովորմովթեանորհնքեն:  
 Պ. Այս հօթն են.  
 Քաղցելոց կերակուր և ծարաւելոց ջուր  
 տալ:  
 Պանդուխտները հիւրասիրովթեամբ ըն-  
 դունիլ:  
 Հաղուստ չունեցողներուն հագուստ տալ:  
 Հիւանդաց այցելութեան երթալ:  
 Բանտարկելոց տեսութեան երթալ:  
 Գերիները ազատել:  
 Մեռեալները թաղել:

## ԴԱՍ Ե.

### Բարոյական Առաջինութիւններ.

Հ. Բարոյական առաքինութիւնները որհնք  
 են:  
 Պ. Անոնք որ ուղղակի մեր բարքն ու վարքը  
 շտկելու յարմար են:  
 Հ. Քանին բարոյական առաքինութիւնները:  
 Պ. Գլխաւորները այս չորս են, Խոհեմու-  
 թիւն, Արփութիւն, Արդարութիւն, և Ժուժկա-  
 լութիւն:  
 Հ. Քրիստոնէական խոհեմութիւնն ինչ է:  
 Պ. Այն առաքինութիւն է՝ որով առ Աստուած  
 երթալու միջոցները կճանչնանք ու կընսուենք:

Հ. Քրիստոնէական արքութիւնն ինչ է :

Պ. Այն առաքինութիւնն է՝ որով մեր պարագերուն կատարմանը դէմ եղած արգելքներուն կյաղթենք, և Աստուծոյ կամացը դէմ չդորձելու համար՝ ամէն նեղութիւն յանձն կառնունք :

Հ. Քրիստոնէական արդարութիւնն ինչ է :

Պ. Այն առաքինութիւնն է՝ որով հաստատուն կամք կունենանք ամէն մարդու իրեն ընկածը իրեն տալու :

Հ. Քրիստոնէական ժուժկալութիւնն ինչ է :

Պ. Այն առաքինութիւնն է՝ որով աշխարհանցաւոր զուարճութիւններէն ետ կկենանք, ու հարկաւոր վայելքներն անդամ զգուշութեամբ կբանեցընենք :

## ԴԱՍ Զ.

### Պատուիրանի Աստուծոյ.

Հ. Ինչէն կրնանք հասկընալ թէ մէնք ոէր և որիշ առաքինութիւններ ունինք :

Պ. Աստուծոյ և Եկեղեցւոյ պատուիլսոնները միշտ պահելէն :

Հ. Աստուծոյ պատուիրանք ըսելով ինչ կիմանաս :

Պ. Այն տասնարանեայ օրէնքը՝ որ Աստուծ

Մովաշսի ձեռքովը տառաւ Խպայելացրոց՝ երկու  
քարեղին տախտակներու վրայ գրուած :

Հ. Որո՞նք են ոյդ տասը պատուիրանները :

Պ. Ասո՞նք են .

Ա. Ես եմ տէր Աստուած քո :

Բ. Մի եղիցին քեզ աստուածք բայց յինչն:

Գ. Մի առնոցուս զանուն Տեառն Աստու-  
ծոյ քո խվերայ սնոտեաց :

Դ. Յիշեսջիր զօրն շաբաթոց՝ սրբել դնա:

Ե. Պատուեան զհայր քո և զմայր քո :

Զ. Մի սպանաներ :

Է. Մի շնար :

Ը. Մի զողանար :

Թ. Մի սուտ վկայեր զընկերէ քումմէ :

Ժ. Մի ցանկանար կնոջ ընկերի քո, և մի  
ամենայնի՝ զինչ ընկերի քո իցէ :

Հ. Ամէն մարդ ալ պարտականն է այս պա-  
տուիրանները պահելու :

Պ. Այս . ամէն մարդ ալ պիտի պահէ առո՞նք  
մինչև իկաստարած աշխարհի :

Հ. Այդ տասը պատուիրանաց համառօտ բո-  
վանդակութիւնն ինչ է :

Պ. Այս է . « Միրեոցես զտէր Աստուած քո  
« յամենայն որոտէ քումմէ, և յամենայն անձնէ  
« քումմէ, և յամենայն զօրութենէ քումմէ, և  
« զընկեր քո (սիրեոցես) իրեւ զանձն քո : »

Հ. Են չու համար այդ խօսքը տասը պատուի-  
բանաց համեաօտութիւնը կհամարուի :

Պ. Վասնզի կարելի չէ դԱստուած ամէն բանէ  
վեր սիրել, զընկերն ալ իրսի զանձն սիրել՝  
առանց տասը պատուիրանքն ալ սահելու :

Հ. Ո՞վ քառած է մեղի այս հշմարտութիւնը :

Պ. Քրիստոս Տէրն մեր :

## ԴԱՍ Ե.

### Առաջին պատուիրան.

Հ. Առաջին պատուիրանով ինչ կապազրէ  
մեղի Աստուած :

Պ. ԶԱ.ստուած միայն պաշտել, ու ամէն  
բանէ վեր դինքը սիրել :

Հ. Առաջին պատուիրանին դէմով կմեղանչէ:

Պ. Ո՞վ որ ընդդէմ հաւատոյ, յուսոյ, սիրոյ և  
աստուածուաշտութեան՝ մեղը կդորձէ :

Հ. Ընդդէմ հաւատոյ մեղանչողներն որոնք  
են :

Պ. Անոնք որ Եկեղեցւոյ ամէն հաւատացած-  
ներուն չեն հաւատար, կամ անոնց վրայ կա-  
մաւորապէս կտարակուսին, կամ պէտք եղած  
տուենն ալ իրենց դաւանութիւնը տալու չեն  
համարձակիր :

Հ. Ընդդէմ յուսոյ մեղանչողները որո՞նք են :

Պ. Անոնք որ յուսահատութեան կամ յանդընութեան մէջ կիյնան :

Հ. Ընդդէմ աստուածովութեան մեղանչողները որո՞նք են :

Պ. Անոնք որ բան մը կտիրեն Աստուծմէ աւելի, կամ իրենց յօժարութիւնները՝ մտածութիւններն ու գործքերը Աստուծոյ չեն նուիրեր :

Հ. Ընդդէմ աստուածովաշտութեան մեղանչողները որո՞նք են :

Պ. Անոնք որ կռապաշտութիւն, սրբապղծութիւն, և կամ աւելորդապաշտութիւն կընեն :

Հ. Կռապաշտութիւնն ինչ է :

Պ. Աստուծոյ տեղ ուրիշ բան պաշտել:

Հ. Սրբապղծութիւնն ինչ է :

Պ. Աստուծոյ կամ աստուածովաշտութեան նուիրուած բաները պղծել :

Հ. Աւելորդապաշտութիւնն ինչ է :

Պ. Աւելորդ ու վնասակար պաշտօն անպատշաճ բաներու :

Հ. Արլոց պատիւ ընելն, անոնց բարեխօսութիւնը ինդրելը, կռապաշտութիւն կամ աւելորդապաշտութիւն չէ :

Պ. Ո՛չ վասնղի զանոնք Աստուծոյ տեղ չենք դներ, հոգա անոնց միջնորդութիւնը կիւլն-

ՊԻՒՆՔ : Աստուծոյ աղօթք կրնենք ըսելով  
« Ողորմեա մեզ . » իսկ սրբոց աղերս կընենք՝  
ըսելով, « Բարեխօսեցէք վասն մեր : »

Հ. Սրբոց նշխարներուն, կամ խաչին և  
պատկերներուն պատիւ ընելը կռապաշտու-  
թիւն կամ աւելորդապաշտութիւն է :

Պ. Ո'չ, ընդհակառակն զովելի և պատուական  
սովորութիւնն է՝ առաքելոց առենիէն Եկեղեցւոյ  
մէջ մնացած :

Հ. Պատկերաց տուած պատիւնիս որու կեր-  
թայ :

Պ. Անոնց նախատիպներուն :

## ԴԱՍ Ը.

### Երկրորդ պատուիրան.

Հ. Երկրորդ պատուիրանը ինչ կապսպրէ մեղի:

Պ. Աստուծոյ սուրբ անունը վառաւորել  
աղօթքով, բարի վարքով, հոգեշահ խօսքերով,  
արդար և իրաւացի երգումով, և ուխտելով :

Հ. Ուխտն ինչ է :

Պ. Աստուծոյ սիրոյն համար ընել խոստա-  
ցուած բարի գործ մը :

Հ. Ուխտը միայն Աստուծոյ ընելու է թէ սրբ-  
ոց ալ կըլլայ :

Պ. Ուխտը միշտ Աստուծոյ ընելու է, բայց  
խոտափիւ սրբոց ալ կընայ ըլլոիլ :

Հ. Ենչ կերաղով պէտք է ընել ուխտը :

Պ. Ոչ թեթևութեամբ, այլ հասուն խորհըրդով և խոհեմութեամբ :

Հ. Ենչու համար :

Պ. Վասնդի՝ լսու է ամենեին չխոսանալ,  
քան թէ խոսամունքը չոլահել :

Հ. Աստուծոյ անունը ինչ մեղքերով, կա-  
նարգուի :

Պ. Ամէն տեսակ մեղքերով, բայց աւելի հայ-  
հոյութեամբ, և սուսու յանդուզն և կամ անօ-  
դուս երդմամբ :

## ԴԱՍ Թ.

Երրորդ եւ չորրորդ պատրիերանիք.

Հ. Երրորդ պատրիերանով ինչ կապսպըէ  
մեղի Աստուծ :

Պ. Կիրակի և Տօն օրերը սուրբ պահել :

Հ. Կիրակի և Տօն օրերը սուրբ պահելը ինչով  
կըլլայ :

Պ. Ծառայութեան դորձերէ ետ կենալով, ու  
աստուծովաշտութեան դորձերու պարապելով:

Հ. Ծառայութեան դորձերը որո՞նք են :

Պ. Ո՛ր և իցէ աշխատանք կամ ձեռադործ՝  
որով մարդս առլրաստ կճարէ :

Հ. Աստուածակաշտութեան դործերը որո՞նք են:

Պ. Եկեղեցւոյ ժամերդութեանցը, և կամ գոնէ ամբողջ սուրբ պատարագին ներկայ ըլլալը, աղօթքը ընելլը, հոգեոր դիրք՝ այսինքն աստուածաշունչ և հոգեշահ դրքեր կարդալ այն օրը, և այն ընթերցուածքներով անցեալ դործերուն վրայ զղջալ ցափիլ, ու միանգամայն առաջայ վարուցը համար բարի առաջաղքութիւններ ընել, և այն սուրբ օրը յատուկ բարեկալաշատ կան դործեր ընել:

Հ. Այս պատուիրանիս դէմ մեղանչողները որո՞նք են:

Պ. Մէյմը անոնք՝ որ առանց հարկի և առանց օրինաւոր առաջնորդաց հրամանին, կիրակի օրերը ծառայական դործեր կընեն, և կամ ծառայական դործերնին յատուկ դիտմամբ Տօն օրերւ կձեն, որ սուրբ Եկեղեցին մնան, ու մարմնաւոր դործ մը կատարած ըլլան. Միւսն ալ անոնք են որ Եկեղեցի երթաւու և կիրակի օրը սրբութեամբ անցունելու տեղ, անկալութեան, խաղի և զրօսանաց ետեկ կըլլան:

Հ. Երեն տեղ զուբիշը աշխատցընողն ալ կմեղանչէ այս պատուիրանիս դէմ:

Պ. Այս անոր համար ծառաներն ու վարձկանները, որ նոյն սուրբ կրօնքը ունին, պէտք չէ ծանը կերպով աշխատցընել կիրակի և տօն օրերւն:

Հ. Զորբորդ պատուիրանով ինչ կապսպրէ Աստուած :

Պ. Կապսպրէ որ սրդիք իրենց հօրն ու մօրը, և ընդհանրապէս ամէն ստորնագոյն՝ իրմէ մեծին ունեցած պարտքերնին կատարեն :

Հ. Որդոց և ստորնագունից պարտքերը ինչ են առ ձնողս և առ մեծաւորս :

Պ. Հնազանդութիւն, պատիւ և հոգեոր ու մարմնաւոր օդնութիւն :

Հ. Ծնողը և մեծաւորք ալ պարտքեր ունին կատարելու :

Պ. Այս զլխաւոր պարտքերն ունին, մէր, խնամք, բարի օրինակ, օդնութիւն և անոնց հոգւոյն փրկութեանը համար փոյթ. և մեծերը այս պարտքերէն որ սրակասին՝ իրենցմէ փոքրունց մեծ վնաս կդորձեն :

## ԴԱՍ Ժ.

Հինգերորդ և վեցերորդ պատուիրանի.

Հ. Հինգերորդ պատուիրանով ինչ բան կարդիլէ Աստուած :

Պ. Ինչ բան որ անիրաւ տեղը վնաս մը կլնայ բերել մեր ընկերաց մարմնոյն կամ հոգւոյն :

Հ. Մեր ընկերաց մարմնոյն վսաս հասցընելն ինչպէս կըլլայ :

Պ. Մեռցընելով, վիրաւորելով, անիրաւ տեղը դարնելով :

Հ. Մեր ընկերաց հոգւոյն ինչ կերպով վսաս կհասցընենք :

Պ. Անոնց չար օրինակ տալով, կամ դայթակղութեան պատճառ ըլլալով :

Հ. Ուրիշի հոգւոյն կամ մարմնոյն վսաս հասցընողը ինչ պարտական է ընել :

Պ. Պարտական է որչափ կարելի է շուտով վոխարէնը հաստուցանել :

Հ. Ուրիշ ինչ վսասներ կրնայ ընել մարդս ուրիշին, որ այս պատուիրանով արգիլուած են:

Պ. Աւելութիւն, վրէժինզլութիւն, նախատինք, յիշոցք և անէծք :

Հ. Վեցերորդ պատուիրանով ինչ կարգիլէ Աստուած :

Պ. Մաքլութեան դէմ դործուած որ և իցէ մեղքերը :

Հ. Սյաղիսի մեղաց մէջ չիյնալու համար ինչ ընո՞լու է :

Պ. Պէտք է զգուշանալ դատարկութենէ, և որ և իցէ անպարկեցա ընթերցմունքէ, տեսաւանէ, ընտանութենէ, և այլն, պահոց և աղօ-

թից ետեւէ ըլլալ, մահը ստէոլ մտածել, և սուրբ  
խորհրդոց՝ խոստովանութեան և հաղսրդու-  
թեան ստէոլ մօտենալ :

### Դ.Ս.Ա ԺԱ.

Եօթներորդ, ուրերորդ, իններորդ եւ  
տասներորդ պատուիրան։

Հ. Եօթներորդ պատուիրանով ինչ բան կար-  
գիլէ Աստուած :

Պ. Մեր ընկերաց ունեցած բանին դէմ ո՛ր և  
իցէ անիրաւութիւն կամ վնաս հասցընելը :

Հ. Այս անիրաւութիւնները կամ վնասնելը  
ինչով կհասցուին մեղի :

Պ. Գողութեամբ, խարդախութեամբ, անի-  
րաւ դաստատանով, յափշտակութեամբ, վաշ-  
խառութեամբ, և կամ ասոնց գործակից կամ  
խորհրդակից ըլլալով :

Հ. Այս անիրաւութեանց մէկը կամ մէկալը  
գործողն ինչ տպարտական է ընելու :

Պ. Պարտական է ըրած վնասը հատուցա-  
նելու :

Հ. Ութերորդ պատուիրանով ինչ բան կար-  
գիլէ մեղի Աստուած :

Պ. Ո՛ր և իցէ խօսք կամ մտածութիւն՝ որ  
կընան վնաս հասցընել մեր ընկերին :

Հ. Աեր ընկերաց վնաս հասցընող խօսքելն  
ու մտածութիւններն որո՞նք են :

Պ. Սուտ վկայութիւն, ստախօսութիւն, զբր-  
պարտութիւն, բամբասանք, շողոքորթութիւն,  
յանդոգն դատողութիւն և անիրառ կասկած :

Հ. Երբար խօսուած սուտեն ուրիշի վնաս մը  
չըլլար, մեղք է :

Պ. Սուտ խօսիլը միշտ մեղք է, թէպէտ և  
ուրիշի վնաս հասցընող սուտը աւելի ծանր  
մեղք է :

Հ. Խօսքով ուրիշի վնաս հասցընողը ինչ  
պարագան է ընելու :

Պ. Պարտական է որչափ որ կարելի է՝ այն  
վնասին հատուցումն ընել :

Հ. Իններորդ պատուիրանով ինչ բան կար-  
դիլէ Աստուած :

Պ. Անպարկեցաւ իրաց բազմանքը կամ ցան-  
կութիւնը :

Հ. Տասներորդ պատուիրանով ինչ բան կար-  
դիլէ Աստուած :

Պ. Ուրիշի բանին աչք տնկելն ու անոր նա-  
խանձիլը :

Հ. Մարդուս բազմանքը ինչ կերպով պիտի  
ըլլայ, որ մեղանչական չհամարուի :

Պ. Աստուծոյ օրինաց համեմատ պիտի ըլլայ:

## ԴԱՍ ԺԲ.

Պատուիրանի եկեղեցւոյ,

Հ. Աստուծոյ տասը պատուիրանները պահե .  
Ըսլ՝ մաքս իր քրիստոնէական պարտքերը  
կատարած կը լլամ :

Պ. Այս . բայց զանոնք լաւ պահած չըլլար՝  
թէ որ Եկեղեցւոյ խօսքերէն դուրս ելլէ :

Հ. Ինչու համար :

Պ. Վանդի Աստուծած մեղի հրամայեր է որ  
հնազանդ ըլլանք Եկեղեցւոյ :

Հ. Եկեղեցին ինչ կապատուիրէ մեղի :

Պ. Գլխաւորապէս չորս բան՝ որ պատուիրանք  
Եկեղեցւոյ կը առաջին :

Հ. Եկեղեցւոյ առաջին պատուիրանը նրն է :

Պ. Եկեղեցւոյ պատուիրեալ տօները սուրբ  
պահել՝ կիրակի օրերուն պէս :

Հ. Եկեղեցւոյ երկրորդ պատուիրանը նրն է :

Պ. Կիրակի և Տօն օրերը ժամէ և սուրբ պա-  
տարագէ չպակսիլ :

Հ. Եկեղեցւոյ երրորդ պատուիրանը նրն է :

Պ. Գոնէ տարին մէկ անգամ մը խոստովանիլ  
և հաղոլուդուիլ :

Հ. Եկեղեցւոյ չորբորդ պատուիրանը նրն է :

Պ. Հրամայեալ պահքերը լաւ պահել, այս-  
ինքն աղուհացքը, շաբաթապահքերը, և որ-  
րաթ ու չորեքշաբթի օրերը :

### ԴԱՍ ԺԳ.

Առեւտանական խրաժ, եւ ինն երա-  
նութիւնն.

Հ. Աստոծոյ պատուիրանքները ով աւելի լաւ  
կելալով կողահէ :

Պ. Ով որ աւելի սէր ունի առ Աստուած և առ  
ընկերու :

Հ. Այս աւելի սէրը ինչով կընայ մարդս ունե-  
նալ :

Պ. Աւետարանական խրատները պահելով :

Հ. Աւետարանական խրատ ըսելով ինչ կի-  
մանուս :

Պ. Բարեկազմութեան վերաբերեալ գործ-  
քեր՝ զորս Քրիստոս Տէրն մեր կառաջարկէ-  
մեզի ոչ իրու պարտք և պատուէր, այլ իրու  
խրատ և խորհուրդ :

Հ. Այդ խրատներուն դլխաւորներն որոնք են:

Պ. Ովչախոնութիւն կուսից և այրեաց, կա-  
մառոր աղքատութիւն և աւետարանական հնա-  
գանդութիւն :

Հ. Քրիստոսի աղառուելիները և խրառները  
աղահողին վարձքն ինչ է :

Պ. Յաւիտենական երանութիւն, որ շատ ան-  
դամ այս աշխարհէս աւ կտկսի :

Հ. Թէ այս աշխարհս և թէ անդին մեղի խոս-  
տացած Երանութիւններն որո՞նք են :

Պ. Այս ինն Երանութիւնք ըսուածներն են .

Ա. Երանի աղքատաց հոգւով, զի նոյա է  
արքայութիւն երկնից :

Բ. Երանի սղաւորաց, զի նոքա միսիթա-  
րեսցին :

Գ. Երանի հեղոյ, զի նոքա ժառանգեսցին  
զերկիր :

Դ. Երանի որ քաղցեալ և ծարաւի իցեն  
արդարութեան, զի նոքա յաղեսցին :

Ե. Երանի ողորմածաց, զի նոքա զողոր-  
մութիւն դացեն :

Զ. Երանի այնոյիկ որ սուրբ են սրտիւք,  
զի նոքա զԱստուած տեսցեն :

Է. Երանի խաղաղարաց, զի նոքա որդիք  
Աստուծոյ կոչեսցին :

Ը. Երանի որք հալածեալ իցեն վասն ար-  
դարութեան, զի նոյա է արքայութիւն  
երկնից :

Յ. Երանին է ձեղ՝ յարմամ նախատիցեն  
դժեղ և հալածեցեն, և ասիցեն զամե-  
նայն բան չար դժենջ սուտ վասն իմ.  
յնծացէք և ուրախ լերոք, դի վարձք  
ձեր բազում են յերկինս :

## ՄԱՍՆ ԵՐԵՐՈՒ

ՇՆՈՐՀՔ, ԽՈՐՀՈՒԹԵՔ ԵՒ ԱՂՋԹՔ.

### ԴԱՍ Ա..

Շնորհի, եւ խորհուրդի Եկեղեցւոյ.

Հ. Մենք մեր ուժովը կրնանք աշխարհիս  
վրայ քրիստոնէական սուրբ վարք ունենալ :

Պ. Ո՛չ . այլ Աստուծոյ շնորհացն ու օդնու-  
թեանը կարօտ ենք :

Հ. Քրիստոնէաբար վարուելու համար ինչ  
շնորհք ոլէտք է ունենալ :

Պ. Շնորհք մը որ մարդուս միտքը լուսաւորէ  
ու սիրով շարժէ :

Հ. Այս շնորհաց ինչով կրնանք արժանի ըլ-  
լու :

Պ. Արդեամբք չարչարանաց և մահուան  
քրիստոսի Տեսուն մերոյ :

Հ. Մարզու կընայ դէմ կենալ Աստուծոյ շնորհացը :

Պ. Այն . ինչպէս որ շատ անդամ կպատահի :

Հ. Աստուծած ամէն մարդուս կուտայ մի և նոյն շնորհքը :

Պ. Ո'չ . այլ ոմանց աւելի և ոմանց պակաս , բայտ անքննելի գատաստանաց ովորմութեան և արդարութեան իւրոյ :

Հ. Սովորաբար ինչ ճամբով շնորհք կուտայ մեղի Աստուծած :

Պ. Իձեռն սուրբ խորհրդոյ և աղօթից :

Հ. Խորհուրդն ինչ է :

Պ. Զգալի նշան մը ի՞Քրիստոսէ զրուած՝ զմեղ սրբացընելու համար :

Հ. Խորհուրդք Եկեղեցւոյ քանի են :

Պ. Եօմն . այսինքն, Մկրտութիւն, Վրոշմ, Հաղորդութիւն, Ալաշխարութիւն, Օծումն հիւան. դաց , կարդ քահանայութեան և Պատկ :

Հ. Այս խորհուրդներն ինչ կերպով կորբացընեն զմեղ :

Պ. Քրիստոսի սուրբ շնորհքը մեղի հաղորդելով՝ իձեռն զգալի արարողութեանց :

Հ. Խորհուրդները մատակարարելու իշխանութիւն ով ունի :

Պ. Եկեղեցւոյ պաշտօնեաները :

Հ. Խորհրդոց մատակարութեան ատեն եղած աղօթներն ու արարողութիւնները ուսկից առնուած են :

Պ. Մեծ մասը յԱռաքելոց եկած են, և ոմանք իսրբոց Հարց Եկեղեցւոյ կարողաւորուած :

### ԴԱՍ Բ.

#### Մկրտութիւն եւ դրոշմ.

Հ. Մկրտութիւնն ինչ է :

Պ. Խորհուրդ մը որ մկրտելոյն ակրբնական և ներգործական մեղքերը կջնջէ, ու կընէ զինքը որդի Աստուծոյ և Եկեղեցւոյ :

Հ. Մկրտութիւնը ինչ կերպով զմեկ որդի Աստուծոյ կընէ :

Պ. Վասնդի նոր կեանք կուտայ մեղի, և անով կընէ զմեկ անդամա Քրիստոսի Որդւոյն Աստուծոյ :

Հ. Ի՞նչ կերպով Որդի Եկեղեցւոյ կընէ զմեկ:

Պ. Վասնդի՝ զմեկ հաւատացելոց կարգը կանցընէ, որով իրաւունք կուտայ մեղի մասնակից ըլլալու խորհրդոց և շնորհաց Եկեղեցւոյ :

Հ. Մկրտութեան էական ձեր հրն է :

Պ. Երեխան երեք անդամ ջրին մէջ ընկղմել ու ըսել. « Մկրտի ծառայս (կամ աղախինո)

Քրիստոսի յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն  
Սրբոյ : »

Հ. Մկրտութեան ջուրը ինչ տեսակ ալիսի ըլ-  
լոյ :

Պ. Բնական ջուր, որպիսի են ծովու, ջրհորի,  
աղբիւրի և անձրեսի ջուրը, և ոչ արհեստական,  
որպիսի են արուեստով՝ այսինքն, այլ և այլ  
նիւթերէ կամ ծաղկըներէ հանած ջրերը :

Հ. Մկրտութիւնը երիցս ընկղմամբ ընելու  
տեղ՝ հեղմամբ կամ որպիմամբ ալ որ ըլլայ  
ճշմարիս մկրտութիւն կրնայ սեպուիլ :

Պ. Այն. իվերջին հարկաւորութեան՝ այն է  
իվտանգի մահուան՝ բաւական է. միայն թէ  
դոնէ. ջուրը հասնի մարմնոյն գլխաւոր մասին,  
և միանգամայն վերի ձեռյն խօսքերը ճիշդ կեր-  
պով ըստին :

Հ. Մկրտութիւնը շատ հարկաւոր խորհուրդէ:

Պ. Այնչափ հարկաւոր է որ առանց անոր  
մարդս փրկութեան չհասնիր. վասնգի միայն  
մկրտութեամբ կջնջուի սկզբնական մեղքը :

Հ. Ուրեմն մկրտութեան տեղը բանող բան  
չկայ ամենեին :

Պ. Այն. վերջին աստիճանի հարկաւոր ժա-  
մանակ անոր տեղը կրնայ բանել՝ մկրտուելու  
սաստիկ բաղձանքը, կամ նաև մարտիրոսու-  
թիւնը :

Հ. Մկրտուղին ինչու համար կնքահայր մը կտըլուի :

Պ. Որպէսզի կնքահայրը երաշխաւոր ըլլայ մկրտուղին, և ըրած խոստմոնքները պահել տայ անոր ըստ ժամանակին :

Հ. Մկրտութեան առեն եղած խոստմոնքները որոնք են :

Պ. Այս երկու բանս. աստանայէն ու անոր դործքերէն հրաժարիլ, այսինքն, ետ կենալ, ու Քրիստոսի հետեիլ, հաւատալով սուրբ Եկեղեցւոյ ամէն հաւատացած բաներուն :

Հ. Սատանայի դործքերը լովինչ կիմանաս:

Պ. Ամէն տեսակ մեղքերը :

Հ. Քրիստոսի հետեիլը ինչպէս կըլլայ:

Պ. Եր խրատները պահելով, օրինակին հետեւելով, և զինքը պաշտելով հաւատով, յուսով, և սիրով :

Հ. Դրոշմը ինչ է :

Պ. Այն խորհուրդն է որ դժոդին սուրբ կուտայ մկրտելոց ու անոնց հաւատքը կհաստատէ:

Հ. Դրոշմի խորհուրդը ինչպէս կտըլուի :

Պ. Սուրբ մեռոնի օձմամբը :

Հ. Մկրտութիւնն ու դրոշմը կարելի է կրկնել:

Պ. Ո՞չ երբէք, և կրկնողը չարաչար կմեղանչէ:

## ԴԱՍ Գ.

### Հաղորդութիւնն.

Հ. Հաղորդութիւնն ինչ է :

Պ. Առըրը խորհուրդ մը՝ յորում ընդ տեսակօք հացի և գինուոյ կայ իրօք և ճշմարտապէս Քրիստոսի Տեսուն մերոյ մարմինը, արիւնը, հոգին և աստուածութիւնը :

Հ. Այս խորհուրդը երբ հաստատեց Տէրն մեր:

Պ. Եթ չարչարանաց և մահուան նախընթաց օրը, որ էր Աւագ հինգշաբթին :

Հ. Ի՞նչ կերպով հաստատեց :

Պ. Առաքելոց հետ ընթրիք ընելէն ետե՛, հացը առաւ, փառք տուաւ Հօր Առտուծոյ, օրհնեց հացը, մանրեց ու բաժնեց անոնց ըսելով. « Առէք կերայք, այս է մարմին իմ: » Յետոյ առաւ բաժակով զինին, փառք տալով օրհնեց. ու տուաւ անոնց ըսելով. « Արքէք խամանէ ամենեքեան. այս է արիւն իմ նորոյ ոխտի: »

Հ. Քրիստոս հացն ու զինին օրհնելովը և ըսելովը « Այս է մարմին իմ. Այս է արիւն իմ, » ինչ ըլսու :

Պ. Հացը փոխարկեց իմարմին իւր, և զդինին յարիւն իւր :

Հ. « Զայս արարէք առ իմոյ յիշատակի» ըսկ-  
լով՝ ինչ ըրաւ Քրիստոս :

Պ. Հրաման և իշխանութիւն տուաւ առաքե-  
լոց, և անսոնց յաջորդաց՝ նոյնովէս փոխարձելու  
զհացն իմարմին իւր, և զգինին յարիւն իւր :

Հ. Սյս փոխարձութիւնը երբ կըլլայ :

Պ. Սուրբ պատարագին սրբազործութիւնն ըս-  
տած մասին մէջ, որ « Սուրբ սուրբէն » սկսեալ  
մինչև « Հողի Աստուծոյ » աղօթքը կտեէ.  
տուափ և Էական բան խորհրդոյս՝ կհամարին  
ոմանք՝ հայելով Քրիստոսի օրհնեաց բառին,  
այս խօսքը. « Որով զհացս օրհնեալ » և այլն. և  
ոմանք ալ « Առէք կերայքը, այս է մարմին իմ » և  
« Արբէք իսմանէ, այս է արիւն իմ » խօսքերը :

Հ. Սուրբ Եկեղեցին, և կամ որ նոյն է՝ ընդ-  
հանուր սուրբ ժողովները՝ այս երկու կարծեաց  
զօրն վճռեր և ընդուներ են :

Պ. Սուրբ Եկեղեցւոյ կողմանէ վճիռ մը չկայ  
այս բանիս վրայ. միայն թէ աստուածարանք  
քաջ կվիճեն. և զօրաւոր կմնան անոնք որ  
« Առէք կերայքը, Սյս է մարմին իմ. » և « Արբէք  
իսմանէ ամենեքեան, Սյս է արիւն իմ. » խօս-  
քերը կհամարին դիխաւոր և Էական մասն խոր-  
հրդոյս :

Հ. Սրբազործութենէն ետեւ հացն ու զինին  
ինչ կըլլան :

Պ. Կիոփխարձուին իմարմին և յարիւն Քոյնու

տոսի, և միայն իրենց տեսակները և երեսյթները անփոփոխ կմնան :

Հ. Հային ու դինուոյն տեսակները կամ երեսյթները որոնք են :

Պ. Մեր զգայարանաց տակն ընկած յառկոթթիւնները, այսինքն համ, հոտ, զոյն, ձև ու տարածութիւն :

Հ. Ընդ տեսակաւ հացին՝ Քրիստոսի մարմինը միայն, և ընդ տեսակաւ դինուոյն՝ Քրիստոսի արբիւնը միայն կայ :

Պ. Քրիստոսի մարմինն ու արիւնը երկու տեսակին տակ ալ կան. այնպէս որ մէկ վոքքիկ մասն սրբագրծեալ հացին մէջ ալ ամբողջ՝ Քրիստոս է, և մէկ կաթիլ սուրբ արեւան մէջ ալ ամբողջ Քրիստոս է մարմնով, հոգւով և սատուածութեամբ :

Հ. Հային կամ դինուոյն բաժնուելովը՝ Քրիստոսի մարմինն ու արիւնն ալ կրածնուին :

Պ. Ա'չ. հային ու դինուոյն տեսակները միայն կրածնուին, իսկ Քրիստոսի մարմինն ու արիւնը ամբողջ ու կենդանի է՝ նաև իւրաքանչիւր մանրիկ մասին մէջ :

## ԴԱՅ Դ.

**Դարձեալ հաղորդութեան վրայ.**

Հ. Քրիստոս ինչ բանի համար հաստատեց հաղորդութեան սուրբ խորհուրդը :

Պ. Որպէսպի յայտնի ընէ մարդկանց վրայ ունեցած սէրը, որով ինքզինքը տուաւ անոնց՝ իրեւ պատարագ կամ զոհ մատուցանելի Աստուծոյ, և իրքի փրկաւէտ կերակուր հոգւոց նոցա :

Հ. Սուրբ հաղորդութիւնը ինչ շնորհքներ կուտայ արժանաւորաց :

Պ. Զիրենք ընդ Քրիստոսի կմիաւորէ, աշխարհիս ցանկութենէն կհեռացընէ, անոնց աստուածսիրութիւնը և Եղբայրակիութիւնը կաւեցընէ, յաւիտենական կենաց ժառանգութիւնը կապահովէ, և մարմիններուն վասուաւոր յարութեանը առհաւատչեայ կըլլայ :

Հ. Այս խորհրդիս անարժանութեամբ մերձեցողները՝ Քրիստոսի մարմինը ու արիւնը կընդունին :

Պ. Այս բայց իդասապարտութիւն անձանց :

Հ. Ինչու համար :

Պ. Վասնզի Որդւոյն Աստուծոյ մարմինն ու արիւնը ոտքի տակ առածի պէս կըլլան :

Հ. Արժանաւորապէս հաղորդուողք որմնք են:

Պ. Անոնք որ ոլէտք եղած հոգեսր և մարմնաւոր պատրաստոթիւններն ըրած են :

Հ. Հաղորդուելու համար ոլէտք եղած հոգեսր պատրաստոթիւններն որմնք են :

Պ. Մաքրոթիւն խղճի, հաստոք, երկիւղած խոնարհութիւն, աստուածսիրութիւն և եղբայրսիրութիւն :

Հ. Մարմնաւոր պատրաստոթիւններն որմնք են :

Պ. Աէս զիշերէն խվեր ծոմ ըլլալ, ու ահիւ և դողութեամբ մերձենալ սուրբ խորհրդոյն :

Հ. Առանց ծոմ ըլլալու կարելի է հաղորդուիլ :

Պ. Ծոմապահութեամբ հաղորդուիլը Եկեղեցական մեծ պատոփրան է, բայց միայն ծանր հիւանդաց ներեալ է առանց ծոմ ըլլալու հաղորդուիլ :

Հ. Բարեպաշտ Քրիստոնեան տալին քանի անդամ պիտի հաղորդուի :

Պ. Գոնէ տարին հինգ վեց անգամ, այսինքն հինգ կամ վեց մեծամեծ տօներուն, և իր տօնախմբութեանը, և կամ իրեն պաշտպան ընդունած Սուրբին տօնի օրը :

ԴԱՍ Ե.

Ապաշխարութիւնն Ա.

Հ. Ապաշխարութիւնն ինչ է :

Պ. Սուրբ խորհուրդ մը, որով մարդ միլութիւնէ ետև գործած մեղացը թողութիւն կըն. դունի :

Հ. Ապաշխարութեան խորհրդին ողաշոնեան ովք է :

Պ. Քահանային :

Հ. Ենչ կերպով կկատարեն քահանայք այս խորհուրդը :

Պ. Արժակում տալով արժանառուապէս ապաշխարողին :

Հ. Ըստ արժանւոյն ապաշխարելը ինչպէս կըլլայ :

Պ. Մեղաց վրայ զղջալով, ամէն ծանր մեղքերն ալ ծանրացոցիչ պարագաներովը խոստովանելով, և նորէն չմեղանչելու առաջադրութիւն ընելով :

Հ. Զղջումը ինչ կերպով պիտի ըլլայ :

Պ. Անկեղծ, այսինքն՝ բոլոր սրտանց. գերբնական, այսինքն՝ Աստուծոյ սիրոյն համար, և ընդհանուր, այսինքն՝ ոչ վասն մէկ կամքանի

մը մեղաց վլայ, այլ միանդամայն ամենայն մեղաց վլայ :

Հ. Խնչով կրնանք խմանուլ թէ բաւական զղջում ունինք՝ մեր մեղացը թողութիւն ընդունելու համար :

Պ. Վարքերնուս փոխուելովը, այսինքն՝ երրոր մեղական յօժարութիւնները կթողունք ու արդարութեան ետևէ կը լլանք :

Հ. Քանի կերպ զղջում կայ :

Պ. Երկու կատարեալ և անկատար :

Հ. Կատարեալ զղջումը որն է :

Պ. Կատարեալ կը սուի մարդուս զղջումը՝ երրոր Աստուծոյ սիրոյն դէմ մեղանչած ըլլալուն վլայ, ու արքայութեան փառքէն զրկուելու եղածին համար միայն կցաւի :

Հ. Անկատար զղջումը որն է :

Պ. Անկատար կը սուի զղջումը՝ երրոր մարդու, ոչ զի Աստուծոյ դէմ մեղանչած ըլլալուն կամ սուրբ արքայութեան փառքէն զրկուելու եղածին համար կցաւի, այլ դժոխքին վախովը կամ թէ մեղքէ զրկուելով մը զղջումի կուգայ :

Հ. Ապաշխարութեան խորհրդով մեղաց թութիւն ընդունելու համար կատարեալ զղջում հարկաւո՞ւ է :

Պ. Ապահովագոյն հանապարհ փրկութեան է, ոյց ապաշխարութեան խորհրդին հետ զու-

դակից ըլլալով, անկատար զղջումն ալ բաւա-  
կան կհամարուի, միայն թէ իմեղաց ետ կենալու  
առաջադրութիւնը և թոլութիւն ընդունելու  
յոյսը հաստատուն ըլլայ :

Հ. Միայն զղջմամբ կարելի է թողովիւն  
դանել մեղաց :

Պ. Այս այնպիսի տեղ՝ ուր քահանայ  
չդաներ, գտածն ալ ուղղափառ չէ. այնպիսի  
տեղ թէ որ կատարեալ զղջումն ընէ, այն է  
Աստուծոյ սիրոյն դէմ մեղանչած ըլլալուն,  
և սուրբ Արքայութեան վառքէն դրկուելու եղա-  
ծին համար, միանգամայն սաստիկ բաղձանք  
ունենայ որ եթէ քահանայ դանէ, իսկոյն ասլաշ-  
խարութեան խորհուրդը ընդունի, անշուշտ թո-  
ղովիւն մեղաց կրնայ դանել :

## ԴԱՍ Զ.

### Խոստվանութիւն .

Հ. Մարդս իր մեղքերը քահանային խոստա-  
վանելէն առաջ ինչ պիտի ընէ :

Պ. Առաջ աղեկ մը պիտի քննէ իր խղճմտանքն,  
ու դործած մեղքերը միտքը բերէ :

Հ. Այս խղճմտանքի քննութիւնը աղեկ ընե-  
լու կերպը որն է :

Պ. Աստուծոյ և Եկեղեցւոյ պատուիրանները

մտածել, մեր վիճակին ողարաքերը միտք բերել, ու նայիլ թէ ինչ ըլսած ենք անոնց դէմ, թէ որ պատռիրեալ բան է՝ զանցառութիւն ըրեր ենք, կամ թէ որ արգիլեալ բան է՝ գործեր ենք, թէ խորհրդով, թէ բանիւ և թէ գործով :

Հ. Այս խղճմուանաց քննութենէն ետև ինչ ընելու է :

Պ. Պէտք է թողութիւն խնդրել Աստուծմէ, առաջադրել իր շնորհօքը նորէն չմեղանչելու, և յետոյ երթաւ քահանային խոստովանելու :

Հ. Խոստովանանքին աղեկը որն է :

Պ. Որն որ խոնարհութեամբ, անկեղծութեամբ ու խոհեմութեամբ կըլլայ :

Հ. Խոնարհութեամբ եղած խոստովանանքը որն է :

Պ. Այն որ ճշմարիս զղջմամբ ու ցաւով սրտի կըլլայ, և ոչ թէ պատիւը կորսուելէն, կամ վաստակէ ետ մնալէն կամ մնասուց հանդիպելէն վախնալով :

Հ. Անկեղծ խոստովանանքը որն է :

Պ. Այն որ ամրող ու անխարդախ է, այս ինքն երրոր մէկը՝ որչափ որ կարելի է՝ տեղն խոեղը կյայտնէ դործած մահուչափ մեղքերը, իրենց գլխաւոր պարագաներով :

Հ. Երրորդ մէկը ծանր կամ մահացաւ մեղք մը  
մոռնայ, խոստովանանքը կրիճանայ թէ ոչ:

Պ. Եթէ մոռացութիւնը կամաւոր է, խոստ-  
վանանքը կրիճանայ, իսկ եթէ ակամայ մոռա-  
ցութիւն է, խոստովանանքն ընդունելի է,  
բաւական է որ յաջորդ խոստովանութեան  
առեն՝ այն մոռցուած մեղքն ալ ըստի:

Հ. Խոհեմութեամբ եղած խոստովանանքը  
որն է:

Պ. Այն որ համեստ խօսքերով կրլայ, ու թէ  
որ ստիպողական հարկ մը չկայ՝ ուրիշի մեղքը  
չյայտնել:

## ԴՅՈ Է.

Դարձեալ խոստովանութեան վրայ.

Հ. Խոստովանել ուզողը քահանային առջեն  
որ երթայ ինչ պիտի ընէ:

Պ. Ծունկի վրայ Եկած՝ երեսը պլատի խաչա-  
կնքէ, ու յետոյ ձեռնամած պիտի ըսէ մեղան  
այսպէս. « Մեղայ ամենասուրբ Երրորդու-  
թեանն Հօր և Որդւոյ և Սրբոյ Հոգւոյն. մեղու-  
ցեալ եմ Առուեծոյ : Խոստովանիմ առաջի Առ-  
ուեծոյ, և Սրբուհւոյ Աստուածածնին և առաջի  
ամենայն Սրբոց, և առաջի քո, Հայր սուրբ,  
դամենայն մեղս զոր դործեալ եմ. քանզի մե-

դայ խորհրդով, բանիւ և դործով, կամայ  
և ակամայ, դիտութեամբ և անդիտութեամբ ;  
Մեղայ Աստուծոյ : »

Հ. Այս մեղան ըսելէն ետև ինչ ընելու է :

Պ. Պէտք է միտքը եկած մեղքերը մի առ մի  
ըսել, և ամէն մէկուն աւ չըլլայ նէ՝ իրարու  
նման մեղքերն ըսելէն ետև յարել. « Մեղայ  
Աստուծոյ : »

Հ. Անձնական մեղքերն ըսելէն ետև ինչ  
պիտի ընէ խոստովանողը :

Պ. Պէտք է որ ըսէ մեղային վերջի տունը,  
որ է այս. « Հայր սուրբ, գքեղ ունիմ միջնորդ  
հաշտութեան, և բարեխօս առ միածին Որդին  
Աստուծոյ, զի իշխանութեամբդ որ տուեալ է  
քեզ՝ արձակեացես զիս իկասից մեղաց խմոց.  
ալաչեմ զքեզ : »

Հ. Արձակումը խնդրելէն ետև ինչ ընելու է :

Պ. Պէտք է խոնարհութեամբ և հեղութեամբ  
մտիկ ընել խոստովանահօր խրատներուն, և  
դրած ապաշխարանքներն ու տուած արձա-  
կումը սիրով ընդունել :

Հ. Խոստովանանքէն ետև ինչ ընելու է :

Պ. Փառք տալու է Աստուծոյ որ զմեզ ար-  
ձանի ըրաւ այն սուրբ խորհուրդն ընդունելու.  
անկէց իզատ՝ խոստովանահօր խրատները  
միտք ըերելու, առաջարդութիւնը նորողելու,

և քահանային դրած ապաշխարանքը կատարելու է :

Հ. Քահանային դրած ապաշխարանքն ինչ է :

Պ. Մեր գործած մեղքերուն պատիժն է՝ որ սիրով ալիսի քաշենք իրքեւ իհատուցումն արդարութեան Աստուծոյ :

Հ. Ապաշխարանքը գլխաւորապէս քանի տեսակ կընայ ըլլալ :

Պ. Կրեք տեսակ, այսինքն՝ աղօթք, ծոմապահութիւնն և ողորմութիւն :

Հ. Մեր ընկերաց ալ ընելու հատուցումն կայ:

Պ. Այս. Երբոր անոնց վնաս մը հատուցած ենք, պէտք է այն վնասը շտկենք, նիւթականը նիւթասլէս հատուցանելով, դայթակլութիւնն ալ՝ որ հոգեոր վնաս է՝ բարի օրինակով :

Հ. Ով որ առանց ապաշխարանքը կատարելու կամ թեթև մեղօք կմեռնի, մի թէ կդատապարտուի :

Պ. Ո՛չ. այլ սուրբ պատարագին զօրութեամբը, հաւաստացելոց աղօթքովը, ողորմութեամբ և ուրիշ բարեգործութիւններով՝ այն ապաշխարանաց հատուցումն ու թեթև մեղաց ներումն կընդունի, և յետոյ արքայութեան փառաց արժանի կըլլայ :

## ԴԱՍ Բ.

Օծումն հիւանդաց .

Հ. Հիւանդաց օծումն ինչ է :

Պ. Սուրբ խորհուրդ մը՝ որ հիւանդաց հոգւոյն՝  
և և մարմնոյն մեծապէս օգտակար կը լլայ :

Հ. Հիւանդաց հոգւոյն ըրած օգուտը որն է :

Պ. Մեղաց թողութիւն, հիւանդութեան և  
ցաւոց քրիստոնէաբար համբերելու կարողու-  
թիւն, սատանային փորձութեանցը դէմ զօրու-  
թիւն, և սրբութեամբ մեռնելու օգնութիւն :

Հ. Հիւանդաց մարմնոյն ըրած օգուտը որն է :

Պ. Առողջութիւն, թէ որ Աստուած հարկաւոր  
ճանչնայ զայն հիւանդին հոգւոյն փրկութեանը  
համար :

Հ. Այս խորհուրդը տալու համար պէտք է  
սպասել որ հիւանդը վերջին սատիճանի ծան-  
րանայ :

Պ. Ոչ, նայելու է որ հիւանդը ծանը ալ ըլ-  
լայնէ, դեռ խելքը դլուխն ըլլայ :

Հ. Այս խորհուրդը առանց օծման՝ միայն  
աղօթիւք ալ կը նայ կատարուիլ :

Պ. Գեղեցիկ է, ինչպէս Յակոբոս առաքեալ  
կկանոնադրէ, աղօթքը և օծումը միանդամայն  
կատարել. բայց շատ ժամանակէ խվեր տես-

Նուեցաւ մեր ազդի ժողովրդոց մէջ այս կերպ  
սպազութիւն մը որ այս օծումը իբրև հարկաւոր  
միջոց փրկութեան համարելով՝ սկսան ապաշ-  
խարութիւնն ու հազորդութիւնը անհարկաւոր  
խորհուրդներ համարիլ : Զայս տեսնելով առաջ-  
նորդաց ժամանակին՝ որպէսզի ապաշխարու-  
թեան խորհուրդը անխափան կատարուի՝ իբրև  
հարկաւոր միջոց փրկութեան , հիւանդաց  
օծումը՝ որ է հարկաւոր միայն հարկաւորու-  
թեամբ պատուիրանի՝ թուլացուցին : Բայց  
միշտ այն խորհրդին ալ հարկաւոր մասը՝ որ է  
այն աղօթքը զոր զիշերաժամ կանուանենք,  
յարգեցին և կյարգեն . որով և միշտ Հայա-  
տանեաց Սուրբ Եկեղեցին առ խորհրդովս՝  
եօթն խորհուրդ սուրբ Եկեղեցւոյ կընդունէր և  
կընդունի :

## ԴԱՍ Թ.

Կարգ յահանայութեան եւ պատկ.

Հ. Կարդն ինչ է :

Պ. Խորհուրդ եկեղեցւոյ՝ որ իշխանութիւն և  
շնորհք կուտայ ձեռնադրուովին՝ աստուած-  
ոպաշտութեան և հոգւոց փրկութեան համար  
ովէտք եղած պաշտօնները կատարելու :

Հ. Կարդի ձեռնադրութիւնը կրկնել կը լւայած է :  
Պ. Ո՛չ, վասնզի այս խորհուրդը անջնջելի  
լինիք կտապաւորէ :

Հ. Կարդին աստիճաններն քանի են :  
Պ. Եօթն, այսինքն, երեք մեծ աստիճանք,  
որք են քահանայութիւն, Սարկաւագութիւն և  
Ախասարկաւագութիւն . և չորս փոքր աստի-  
ճանք, որ են Ձահընկալութիւն, Երգմնեցուց-  
չութիւն, Ընթերցողութիւն և Դոնապանութիւն :

Հ. Եպիսկոպոսութիւնն աստիճան մը չէ :  
Պ. Եպիսկոպոսութիւնը նոր աստիճան մը չէ,  
այլ միւս աստիճանները տալու իշխանութիւն  
է գերազոյն :

Հ. Եկեղեցական աստիճանը որհնց չպիտի  
որուի :

Պ. Մէյմը անոնց որ երեկի պակասութիւն  
մը ունին մտաւոր կամ մարմնաւոր, մէյմալ  
անոնց որ վրանին աստուածային կոչման նշան  
ամենեին չտեսնուիր :

Հ. Խովումն հերաց կամ հերակորութիւն  
բառածը աստիճան չէ :

Պ. Ո՛չ, այլ միւս աստիճաններն ընդունելու  
պատրաստութիւն :

Հ. Պամին ինչ է :  
Պ. Խորհուրդ մը Եկեղեցւոյ՝ որով առն ու  
լինող ամուսնութիւնը կօրհնուի, և շնորհք

կարբուի իրենց՝ զաւակնին քրիստոնէավոյել  
կերպով մէծցընելու :

Հ. Այս խորհուրդս ընդունել կրցողները  
որո՞նք են :

Պ. Անոնք որ ամուսնութեան համար սահմա-  
նեալ տարիքը հասած են, և պսակի դէմ Եղած  
արդելքներէն մէկն ալ չունին :

## ԴԱՅ Ժ.

### Աղօրք.

Հ. Ե՞նչ է աղօթքը :

Պ. Մտքերնիս առ Աստուած վերցընելը :

Հ. Մտքերնիս առ Աստուած վերցընելը ի՞նչ-  
ողէս կըլլայ :

Պ. Երկրագաղութեամբ, կամ փառարանու-  
թեամբ, կամ գոհութեամբ, կամ խնդրուածքով  
և կամ նուիրմամբ :

Հ. Աղօթքը հարկաւոր բան է :

Պ. Աստուածուաշտութեան ամենահարկաւոր  
ոլարտքերէն մէկն է :

Հ. Աղօթքը ի՞նչողէս ընելու է :

Պ. Ա. Յանուն Քրիստոսի Տեառն մերոյ .

Բ. Հողւով և ճշմարտութեամբ .

Գ. Խոնարհութեամբ և զղջմամբ .

Դ. Մասպրոթեամբ

Ե. Վատահոթեամբ .

Զ. Յարատեռթեամբ

Հ. Աղօթքով Աստուծմէ խնդրածնիս ի՞նչ տեսակ բաներ սփափի ըլլան :

Պ. Խրաւացի, բանառոց և հոգւոյ փրկաթեան հարկաւոր բաներ :

Հ. Ի՞նչ կերպով աղօթքի կենալու է :

Պ. Ինչ կերպով որ մտքելնիս ամփոփի, ու կեցուածքնիս համեստ և զգչական կրնայ ըլլաւ :

Հ. Ստէոլ աղօթքը ընելլ հարկաւոր է :

Պ. Քրիստոս Տէրն մեր կառապրէ որ միշտ աղօթք ընենք :

Հ. Այդ հրամանը ի՞նչ ալէս կարելի է կատարել :

Պ. Ամէն օր գոնէ մէյմէկ քիչ աղօթք ընելէն ետե՛ ամէն գործերնիս ալ իփառս Աստուծոյ ընելով :

Հ. Առելի որ ժամանակները աղօթքը ընելու է :

Պ. Առաւօտն և երեկունը :

Հ. Աղօթքը հրապարակաւ ընելու է թէ առանձին :

Պ. Առանձնական աղօթքէն զատ՝ ատեն ստեն հրապարակաւ ալ ալէտք է աղօթել :

Հ. Հրասդարակական աղօթքներուն գլխաւոր ները որո՞նք են :

Պ. Ժամերդոթիւնը, և մանաւանդ սուրբ Պատարագը :

Հ. Ամենէն գերազանց աղօթքը որն է :

Պ. Տէրունական աղօթքն է, որ է Հայր մերը, զոր Քրիստոս Տէրն մեր սովորեցուց մեզի :

### ԴԱՅ ԺԱ.

Պատարագ.

Հ. Պատարագն ինչ է :

Պ. Զոհ կամ ընծայ է մարմնոյ և արեանն Քրիստոսի, որ սուրբ սեղանին վրայ կմատուցուի Սատուծոյ՝ ընդ տեսակօք հացին և դինոյն՝ իյշատակ պատարագելոյն Քրիստոսի Տեառն մերոյ իխաչին :

Հ. Միայն Սատուծոյ կմատուցուի Պատարագը :

Պ. Միայն Սատուծոյ ուրիշ էակի պատարագ կամ զոհ մատուցանել ամենեին չըլլար :

Հ. Պատարագ մատուցողը ով է :

Պ. Քահանայն՝ որ սկաշտօնեայ և փոխանորդ է յայսմ՝ Քրիստոսի և Եկեղեցւոյ :

Հ. Ենչնւ համար պատարադը կմատուցուի  
Աստուծոյ :

Պ. Զի՞նքը պաշտելու և մարդկանց հետ հաշ-  
տեցընելու, իրմէ շնորհք խնդրելու և ըլած  
բարերարաբթեանցը վրայ իրմէ գոհանալու  
համար :

Հ. Պատարադը որտեն համար կմատուցուի :

Պ. Բոլոր Եկեղեցւոյ համար և վասն կենդա-  
նեաց և նեջեցելոց :

Հ. Սրբոց համար ալ կմատուցուի պատա-  
րադը :

Պ. Այս, գոհանալով զԱստուծոյ՝ որ զանոնք  
իր փառացը արժանի ըրեր է :

Հ. Պատարադին խորհուրդը Քրիստոսի Խա-  
չին վրայ պատարադուելէն ինչ տարբերու-  
թիւն ունի :

Պ. Միայն այս տարբերութիւնս ունի որ Խա-  
չին վրայինը Քրիստոսի արեան հեղմամբը  
եղաւ, իսկ սուրբ սեղանին վրայ մատուցուածը՝  
անարիւն զենումն է, որ և ոչ միայն արարո-  
ղական լիշտառակ է Քրիստոսի վրկապործ կրիցն  
և խաչելութեանը, այլ և համազօր նմին :

Հ. Մենք ինչ կերպով ներկայ սլիտի ըլլանք  
սուրբ Պատարադին :

Պ. Մեր ղիտուորութիւնը քահանային ղի-

տաւորութեանը հետ միացընելով դՔրիստոս և  
զմեղ Հօր Աստուծոյ սլիտի մատուցանենք :

Հ. Զմեղ կամ մեր անձը Աստուծոյ մատու-  
ցանել ինչ ըսել է :

Պ. Ըսել է վկայել՝ թէ միայն Աստուծոյ հա-  
մար կուղենք ապլիլ, և իրեն սուրբ կամքը  
միայն կատարել :

Հ. Պատարագի ներկայ դտնուած ատեննիս  
ըսուած խօսքերուն միայն ուշ սլիտի դնենք,  
թէ ուրիշ աղօթքներ ալ կրնանք ընել :

Պ. Կան այն է որ ըսուած խօսքերուն ուշ  
դնենք, և դալրաց խօսքերն ըսենք մենք ալ  
պրոտանց և հասկընալով. բայց և ուրիշ աղօթք-  
ներ ընելն ալ վնաս չունի, բաւական է որ  
պրակատանօք և ուշադրութեամբ կեցուի Պա-  
տարագին առջել, և կամ ըրած աղօթքնիս ալ  
համեմատ ըլլայ խորհրդոյն դիտմանը :

## ԴԱՍ ԺԲ.

*Skeruniնական աղօթ.*

Հ. Տէրունական աղօթքը ով սովորեցոյեր է  
մեղի :

Պ. Քրիստոս Տէրն մեր :

Հ. Ըսէ Տէրունական աղօթքը :

Պ. Հայր մեր որ յերկինս, սուրբ եղիցի անուն

քու, եկեսցէ արքայութիւնն քու, եղիցին կամքք քու  
որպէս յերկինս և յերկրի : Զհաց մեր հանապա-  
զորդ տուր մեղ այսօր . և թող մեղ զպարտիս  
մեր՝ որպէս և մեք թողումք մերոց սլարտա-  
սրանց : Եւ մի տանիք զմեղ իփորձութիւն,  
այլ փրկեա զմեղ իշարէ : Զի քո է արքայութիւն  
և զօրութիւն, և փառք յաւիտեանս . ամէն :

Հ. Աշխարհաբառն ալ ըսէ, որ Հայր մերին  
խօսքերը հասկընալի իմացուի :

Պ. Ո՛վ Հայր մեր որ երկինքն ես, քու անունդ  
սուլիլ ըլլայ, քու արքայութիւնդ զայ . քու  
կամքդ կատարուի երկրիս վրայ ալ, ինչպէս որ  
կիատարուի երկինքը : Ամէն օրուան հացերնիս  
այսօր ալ տուր մեղի . և թող մեղի մեր սլարտ-  
քերը՝ ինչպէս որ մենք ալ կթողունք մեղի  
սլարտք անեցողներուն պարտքերը : Փորձու-  
թեան մէջ ալ մի ծգեր զմեղ, այլ չարէն փրկէ :  
Վասնի քուկդ է կարողութիւնը, զօրութիւնը  
և արքայութեան փառքը յաւիտեանս . ամէն :

Հ. Ինչու համար ըսիր թէ աղօթքներուն մէջ  
ամենէն զերաղանցը այս է :

Պ. Մէյքը որ Գրիստոսի Տեառն մերոց մեղի  
սովորեցուցածն է . մէյմ'ալ որ Աստուծմէ ինչ  
ինդիլք որ կրնանք ընել' ամենուն ալ համա-  
ռուս սքանչէլի բովանդակութիւնն է :

Հ. Ինչու համար « Հայր » կիռչենք զԱստուած :

Պ. Վասնդի ինքն առեղծեր է զմեզ, և իրաւունք տուեր է մեղի ժառանդակից ըլլալու Սիստեմի Որդւոյն խրոյ, որոյ մենք անդամք ենք :

Հ. Ինչու համար « Երկինքն ես » կըսենք Աստուածոյ :

Պ. Վասնդի յերկինս կցուցունէ Աստուած իր վաստքը՝ աւելի հանդիսաւոր կերպով :

Հ. « Սուրբ Եղիցի անուն քո » ըսելով ինչ կըսնդրենք Աստուածմէ :

Պ. Կիսնդրենք որ ամենայն մարդիկ ալ զԱստուած ճանչնան, վասուաւորեն ու պաշտեն :

Հ. « Եկեղեց արքայութիւն քո. » ըսելով ինչ կըսնդրենք :

Պ. Կիսնդրենք որ ինքն ափրէ մեր և ամենայն մարդկանց սրտին մէջ՝ իր շնորհօքը, և օր մը արժանի ընէ զմեզ իր արքայութեան :

Հ. « Եղիցին կամք քո որպէս յերկինս և յերկի » ըսելով ինչ կիսնդրենք :

Պ. Կիսնդրենք որ շնորհք տայ մեղի իր ամենաստորը կամացը հալատակելու, և երկրիս վրայ զայն կատարելու այնու սիրով և վութով՝ որով կկատարեն զայն յերկինս հրեշտակները :

## ԴԱՍ ԺԳ.

Դարձեայ Տերունական սղօրքին վրայ .

Հ. Ի՞նչ կիսնդրենք Սատուծմէ այս խօսքով  
« Զհայ մեր հանապազորդ տուր մեղ այսօր :

Պ. Ինչ որ մեր հոգեսր և մարմնաւոր կենդա-  
նութեանը համար հարկաւոր է՝ կիսնդրենք որ  
ամէն օր ալ տայ մեղի :

Հ. Սյս խօսքերով ինչ կիսնդրենք . « Եւ թող  
մեղ զալաբախս մեր որակէս և մեք թողամքը մե-  
րայ պարտապահայ :

Պ. Կիսնդրենք որ ներէ մեր մեղքերուն՝ ինչ-  
ովէս որ մենք ալ մեղի դէմ եղած անիրաւու-  
թեանց ու նախատանաց կներենք :

Հ. Եթէ մենք սրտանց չներենք մեղի դէմ  
եղած անիրաւութեանց , այն ատենք ինչ կը լ-  
ւայ :

Պ. Սյն ատենք ամէն անգամ որ Հայր մեր  
կըսենք՝ մենք զմեղ կդատապարտենք :

Հ. Ինչու համար :

Պ. Վասնզի կիսնդրենք Սատուծմէ որ հետեր-  
նիս այնակէս վարուի , ինչովէս որ մենք ուրիշ-  
ներուն հետ կվարուինք :

Հ. «Եւ մի տանիլր զմեղ իվորձութիւն » ըսելուլ լինչ կիմնդրենք :

Պ. Կիմնդրենք որ չթողու մեղի վորձութեան մէջ իյնալ, և կամ եթէ թողու' օդնէ մեղի որ վորձութենէն չյաղթուինք :

Հ. Զմեղ վորձողն նիլ է :

Պ. Սատանան, աշխարհս և մեր ցանկութիւնը :

Հ. «Այլ փրկեա զմեղ իշտրէ » ըսելուլ լինչ կիմնդրենք :

Պ. Կիմնդրենք որ ազատէ զմեղ այն ամէն չարիքներէն որ յաւխուենական երանութենէ կրնան դրկել զմեղ :

Հ. Որտնք են այդ չարիքները :

Պ. Սատանայի գերութիւնը, մեղք, և ընդհանրապէս այն ամէն բան որ զմեղ Սատանէ կհեռացընէ :

Հ. Ինչու համար «Զի քո է արքայութիւն և դօրութիւն և վառք յաւխուեանս, ամէն » ըսելուլ կվերջացընենք այս Հայր մեր աղօթքը :

Պ. Որպէսզի խմացընենք թէ իրեն ամենակարող զօրութենէն կյուսանք ընդունել մեր խնդիրքը, և վառաւորել զինքը թէ այս աշխարհք և թէ իհանդերձեալն յաւխուեան :

Հ. Ե՞րբ սլէտք է ըսել Հայր մերը :

Պ. Ամէն օր, և եթէ կարելի է՝ օրուան մէջ  
սոնէս արթննալու, սլառկելու ժամանակ, կե-  
րակրէ, կամ դործ մը սկսելէ առաջ :

Հ. Ե՞նչ կերազով սլէտք է ըսել :

Պ. Սաստիկ ուշադրութեամբ և մեծ ջերմե-  
ռանդութեամբ և կատարեալ հաւատով և որ-  
դիական վստահութեամբ :

ՎԵՐՋ









# ՆՈՐԱՏԻՊ ՄԱՏԵԱՆՔ

ԽՆՄԻՆ ՏՊԱՐԱՆԻ.

գիր կազմեալ օրինակին.

ՖԲ

Վարք Քրիստոսի պարզաբանեալ . . . . .	45
— Նոյն Հայ. եւ Գաղղ. . . . .	15
Գեղագրութիւն Հայ. եւ Գաղղ. . . . .	6
— Միայն Հայկական. . . . .	
Յ. Տրոգի խորհրդածութիւնք . . . . .	
Զրուցատրութիւն Գաղղ. եւ Հայ. . . . .	
— Հայագիր հնչմամբ Գաղղիականին. . . . .	
Զրուցատրութիւն Անգղ. եւ Հայ. . . . .	
— Հայագիր հնչմամբ Անգղիականին . . . . .	
Առաջնորդ Տաճիկ լեզուի, Գաղղ. Տաճ. . . . .	
Յայտարարութիւն անցից Մուր. Վարժարանի.	
Պատմութիւն Մուրատեան Վարժ. ուսնի.	
Օրենք կենցաղավարութեան. . . . .	
Վերադարձ երից վարդապետաց. . . . .	
Յաւելուած իմերադարձն. . . . .	
Դաստիարակութիւն Աղջկանց Գաղղ. եւ Հայ.	
Դաստիարակութիւն Մանկանց . . . . .	
Պող եւ հիմքինէ պատկերագարդ. . . . .	10
— Գաղղ. եւ Հայ. . . . .	
Պարտք եւ երաւունք . . . . .	
Վարդապետարան թղթակազմ. . . . .	
Մասեաց Աղաւնի (Ա. տարի). . . . .	
» (Բ. տարի). . . . .	
» (Գ. տարի). . . . .	
» (Դ. տարի). . . . .	35
Սաղմոս փոքրադիր պատկերագարդ. 3, 4, 5, 8, 10 եւ	15
— Նոյն » > բոքակազմ.	

Փարիզ. — Տպագրութիւն Արամեան.

Paris. — Typ. arménienne de Walder, rue Bonaparte.







Տպագրութիւն Արմ. ի Տպար. Վահակիսյ. և Փարիզ:  
Paris, — Typographie arménienne de Wahler, rue Bonaparte, 44.





